

ԳՐ. ՄԱՐԴԱՐԵԱՆ

• Ս Կ Զ Բ Ո Ւ Ն Ք

Քաղաքացիական
Կրթութեան

Խ. ՊՈԼԻ. Թ

Տպագր. Տ. ՏՕՎՐՈՒՄՈՂԵԱՆ

1911

347

Ա - 35

347

15-35

ԳՐԻԳՈՐ ՄԱՐԳԱՐԵԱՆ

ՍԿԶԲՈՒՆՔ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ



ԹԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԱՅՐՆԹԱՑՔ



Կրական Ծրագրին համաձայն պատրաստուած

Քաղաքացիի մը մեծազոյն առաջինութիւնը՝ իր եւկրին օրինաց ննազանդիլն է:
ՍՈԿՐԱՏ



Ա. ՊՈՂԻՆ


Տպադր. Տ. ՏԹՂՐԱՍ ԿՃԵԱՆ
Սուլթան-Համամ, Մօլլա-Թաշ, Թիւ 46

1911

25 JUN 2013

37.331

1 MAR 2010



Տպագրութիւն Տ. ՏՕԴՐԱՄԱԿԵՍՆ. Կ.
ՊՈԼԻՍ, Սուլբան Համան, Մօլա Թաւ

Մեծայարգ

Միքայէլ Էֆէնտի Յակոբեանի

ԱՆՄԱՀ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Կ. Զ Օ Ն Ե

ՃՆՈՐՀԱՊԱՐԺ ՀԵՂԻՐՆԱԿԻ



62047-67

Յ Ա. Ռ Ա. Զ Ա. Բ Ա. Ն

Սահմանադրական նոր Թուրքիան՝ իր հետ բերաւ նաեւ նորանոր պէտքեր ու պահանջներ՝ որոնց անհրաժեշտ էր տակաւ գոհացում տալ:

Այս կարգէն էր՝ մեր Ազգ. վարժարանաց իամար Քաղաքացիական կրթութեան»նման անհրաժեշտ ուսումը՝ Սահմանադրական երկրի մէջ ապրող մեր Հայ ուսանողութեան իամար: Իրաւ է թէ կրթական նախ կին ծրագրին մէջ՝ ուսման այս կարեւոր ճիւղին մասին անցողակի յիշատակութիւն մը կաք, սակայն ո՞ր ուսուցիչը կը համարձակէր անկաշկանդ կերպով խօսիլ Անհատական ազատութեան, Քաղաքացիին պարտուց եւ իրաւանցը վրայ՝ երբ Բոնակալութիւնը ամէն տեղ աչք ու ականջ ունէր եւ ժողովուրդին բարոյական դիակնացումին մէջ կը կարծէր տեւականացնել իր սադայէլական տիրապետութիւը:

Միւս կողմանէ, թէպէտ երեք տարիէ ի վեր սկըսուած է Ազգ. վարժարանաց մէջ դասախոսուիլ սոյն կարեւոր ճիւղը, սակայն մինչեւ ցարդ որոշ ուղղութիւն եւ նպատակայարմար դասագիրք մը գոյութիւն չունէր: Ահաւասիկ, այս թերին լրացնելու նպատակաւ պատրաստեցի ներկայ դասագիրքս զոր երեք մասերու բաժնած եմ:

Ա. Հայ Ազգին Եկեղեցական եւ Վարչական կազմակերպութիւնը:

Բ. Սահմանադրական Թուրքիոյ Քաղաքական, Զինուորական եւ Օրէնսդրական դրութիւնը:

Գ. Քաղաքացիական կրթութեան ընդիանուը սկզբունքները՝ իամաշխարհային օրինաց իամածայն:

Աւելորդ է ըսել թէ այս երեք մասերը նախ՝ առանձին առանձին եւ ապա բաղդատաբար բացատրելով, ուսանողները իրենց դպրոցական շրջանէն

սկսեալ, Եւ միշտ իրէնց ծանօթ Եւ ընտանի օրինակ-ներով, պիտի կարողանան ըմբռնել թէ՛ ի՞նչ ըսել է քաղաքացի, թէ՛ որոն՞նք են քաղաքացին պարտքերն ու իրաւունքները, ի՞նչ ըսել է օրէնք Եւ իշխանութիւն, ինչպէ՞ս պէտք է հասկնալ Ազատութիւնը, Օրի-նաց Եւ իշխանութեան հնազանդելը Եւն. Եւն:

Աներկմիտ եմ որ, Պատ. ուսուցիչք, սոյն համեստ աշխատասիրութիւնս ալ պիտի համին իրենց պատ-ուաբեր գնահատութեամբը քաջալերել:

Գ. Մ.



Ս Կ Զ Բ Ո Ւ Ն Ք

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ Ա.

Ընդհանուր գիտելիք

ԳԼՈՒԽ Ա.

ՕՐԷՆՔ ԵՒ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ

Քաղաքացիական Ազրթութիւնը այն ուսումն է որ կը սորվեցնէ թէ՝ մարդիկ ի՞նչ պարտքեր Եւ ի՞նչ իրաւունքներ ունին հանդէպ այն հայրե-նիքին որու մէկ անդամն Են:

Մարդիկ, իբրեւ ընկերական հակներ, կ'ապրին ու կը զարգանան ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ, այսինքն՝ համա- խումբ գործակցութեամբ։ Սակայն, քաղաքակրթ- եալ ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ՝ որոշ Եւ արդար օրէնքներով պէտք է որ կառավարուին Եւ այդ օրէնքները ճշշ- տիւ գործադրող իշխանութիւն մըլլայ։ Արդ, այն

իշխանութիւնը որ երկրի մը օրէնքները գործադրելու պարտքն ստանձնած է, կը կոչուի Կառավարութիւն:

Կառավարութեան Ձեւեց

Գլխաւորապէս՝ կառավարութեան երեք որոշակեւեր կամ. — Ա. ԲԱՅՍ. ՐՉՈՒ. ՄԻԱՊԵՏՈՒԹԻՒՆ. — Բ. — ԶԱՓԱԼՈՒԹԵԱԼ կամ ՍՍՀՄԱՆ ԴՐԱՆԱՆ ՄԻԱՊԵՏՈՒԹԻՒՆ. — Գ. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ կամ ՀԱՍՏՐԱԿԱՊԵՏՈՒԹԻՒՆ :

Բացարձակ կը կոչուի այն ձեւ կառավարութիւնը՝ որուն գլուխը գանուղի թագաւորը կամ կայսրը՝ ուղղակի ինքնն է որ իր ուղած կերպով կը կառավարէ երկրը, ինքը կ'ընտրէ իր ուղած պաշտօնեաները, ինքը կը հրաժարեցնէ զանոնք եւ վերջապէս՝ իր կամքը իբրեւ օրէնք գործադրել կ'ուսայ եւ անպատճանատու կերպով կը վարէ երկրն ճակատագիրը:

Զախաւորեալ կամ Սահմանադրական կը կոչուի այն ձեւ կառավարութիւնը՝ որու գլուխը գանուղի կայսեր կամ թագաւորին առաջն պարտականութիւնն է՝ երկրին տիրող օրինաց, այսինքն՝ Սահմանադրութեան հաւատարիմ մնալու համար՝ հանդիսաւոր կերպով երդում ընել: Սահմանադրական վեհապետ մը, օրէնքին իրեն գծած պայմաններուն մէջ է որ կը կառավարէ երկիրը: Ինքը կ'ընտրէ նախարարապետը եւ այն ալ իր պաշտօնակիցներն ընտրելով կ'ենթարկէ վեհապետին հաւանութեան: Սահման վեհապետը, ի հարկին կը նախադահէ նախարարական ժողովներու եւ պարտաւորէ վաւերացնել. Ազգը ներկայացնող երեսփոխանական ժողովին որոշումները: Մէկ խօսքով, Սահմանադրական երկիրներու մէջ, վեհապետը կ'իշխէ, բայց չկառավարեր:

Հասարակապետութիւն կամ Հանրապետութիւն կը կոչուի այն ձեւ կառավարութիւնը, որու գլուխը կը գանուղի ո՛չ թէ ժառանգական վեհապետ մը, այլ, որոշեալ պայմանաժամկէ ընտրուած արժանաւոր քաղաքացի մը՝ իբրեւ Նախագահ, որ ճի՞շտ Սահմանադրական վեհապետի մը սահմանափակ իրաւունքները կը վայելէ: Այսօր, երկրագունդին վրայ, բացի Չինաստանէ, գրեթէ բոլոր տէրութիւնները Սահմանադրական Միապետութիւն կամ Հանրապետութիւններ են:

Հին դարերու մէջ — բացի Յունաստանի քանի մը տէրութիւններէն, եւ Հռոմէն ու Կարբեգոնէն — կառավարութեանց ձեւերը ընդհանրապէս բացարձակ միապետութիւններ ու բոնապետական իշխանութիւններ էին եւ ժողովուրդներն ալ՝ պարզապէս անսնց ստրուկները գարձած էին:

Միջին Դարու մէջ, Եւրոպական Միապետութիւնները, Աւտական դրութեան պատճառաւ՝ շատ անզօր էին, այսպէս որ, Մեծ Աւատապետները պրեթէ թագաւորներուն համազօր եւ շատ անգամ ալ՝ անսնցմէ աւելի ազգեցիկ դեր մը կատարած են: xx

Նոր դարու պատճութեան, բայց մանաւանդ՝ յաջորդ ժամանակակից շրջաններուն մէջ է որ, ժողովուրդները իրենց իմացական զարգացմանը հնորհիւ եւ մեծամեծ յեղափոխութիւններով՝ կը յաջողին տապալել բոնապետական իշխանութիւնները եւ հասաւատել ժողովրդային վեհապետութիւն, այսինքն՝ Տերութիւնները կառավարել՝ ժողովուրդէն ընտրուած եւ անոր վատահութեանը արժանի մարմիններու ձեռով:

ԳԼՈՒԽ . Բ.

ԵՐԵՍՓՈԽԱԾԿԱՆ ԺՈՂՈՎ

Ի՞նչպէս որ տեսանք, Ասհմանադրական երկիրներու մէջ, ժողովուրդը ինքն է որ կը վարէ իր հայրենիքն ճակատագիրը: Բայց որովհետեւ՝ ժողովուրդին որ եւ է զասակարգին պատկանող ամ. Ճիշճ չին կը լրաբ իրենց անձնական գործերը ձգելով՝ տէրութեան մը կարեւոր ու բազմատեսակ պէտքերով ն զբաղվել, ուստի այդ պաշտօնը կը յանձնեն առանձին մարմնոյ մը որ կը կոչուի խորհրդարան կամ Ազգ. Ժողով:

Տէրութեան մը իւրաքանչիւր գաւառ. իր բազմամարդութեանն համեմատ, իր շրջանակին մէջէն կամ անկէ դուրս կ'ընարէ իր ներկայացուցիչը, կեդրոնացնելով իր քուէն՝ պարկեցած, զարգացած, երկրին շահերուն գիտակ եւ փորձառու անձերու վրայ որոնք կը կոչուին Երեսփոխան (Մէպուռ. Տէրութեան) : Բայց որովհետեւ կրնայ պատահիլ որ, ժողովուրդին այդ ներկայացուցիչները, ժամանակ մը յետոյ՝ տարբեր սկզբունքներու հետեւին եւ կամ զիրենք ընտրողներուն յոյսերը չարդարացնեն եւ իրենց արդար դատերնին պաշտպանելու մասին անտարեր գտնուին, այս ամէն նախատեսութիւններով՝ երեսփոխաններուն պաշտօնը որոշեալ շրջան մը ունի :

Այսպէս ուրեմն, մայրաքաղաքի մը եւ ըոլոր գաւառներու բնակչաց քուէովն ընտրուած Երեսփոխաններու ամբողջութիւնն է որ կը կազմէ Ազգային կամ Երեսփոխանական Ժողովը (Մէծլիսը Մէպուսան) :

Որովհետեւ Երեսփոխանները իրենց ժամանակին մէծագոյն մասը ոտիպուած են իրենց ստանձ-

նած կարեւոր պաշտօնին յատկացնել եւ նուազ ժամանակ գտնին իրենց անձնական գործերովն զբաղելու, այս պատճառաւ՝ նստաշրջանի ամբողջ տեւողութեանը միջոցին, որոշ ամեաթոշակ մը կը ստանան: Թէսէտ կամ երկիրներ ալ, ուր երեսփոխանները առանց գրամական որ եւ է փոխարինութեան կը կատարեն իրենց պաշտօնը:

Երեսփոխանական ժողովը, իրեւ երկրին գերագոյն հեղինակութիւնը, կը զբաղի տէրութեան կենսական խնդիրներով: Հաշիւ կը պահանջէ իւրաքանչիւր նախարարութենէ, օրէնքներ կը խմբագրէ, ներկայացուած օրինագիծերը կը քննէ ու կը վաւերացնէ, տէրութեան պիտումէն կը սահմանէ, մէկ խօսքով, պետութեան նպաստաւոր, ժողովներու օգտակար եւ ընդհանուր հայրենիքին շահուն եւ մէծութեանը անհրաժեշտ եղող կարեւոր խնդիրներով զբաղելու պաշտօնն ունի:

Իւրաքանիչիւր երեսփոխան 50,000 Օմանցիին ներկայացուցիչն է, բայց անդամ՝ մը երեսփոխան ընտրուելէ յետոյ, ո՛չ թէ զինքն ընտրող արջանակին, այլ ամբողջ Սղբէին ներկայացուցիչը կ'ըլլայ:

Օմէն. Երեսփոխան ըլլալու համար, հետեւեալ պայմանները անհրաժեշտ են.

1. Օմանեան հպատակ ըլլալ.
2. Օտար տէրութեան մը պաշտօնին մէջ չի գտնուի
3. Երկրին լեզուն՝ Օմաներէնը գիտնալ.
4. Երեսփոխան տարեկանը լրացուցած ըլլալ.
5. Ուրիշն ծառայութեան մէջ չգտնուիլ.
6. Մնանկացած ըլլալ.
7. Անցեալին մէջ բարոյականի հակառակ ընթացքով մը գատապարուած ըլլալ.
8. Իր անձը եւ գործերը ուրիշին ձեռքովը կապավորելու կարօտ վեճակ չունենալ.

9. Քաղաքացիական իրաւունքներէ զրկուած չըլ-
լալ.
10. Օտարահպատակ եղած ըլլալու խնդիր չը
հանել:

ԾԵՐԱԿՈՅՑ

Իրաւ է որ, Երեսփոխանութիւնը, իբրեւ Օրէնքս-
ոյիր Մարմին, ինքն է որ օրէնքներ կը խմբագրէ,
սակայն այդ օրէնքները գործադրութեան յանձնե-
լէ առաջ, կը յդէ ուրիշ ժողովի մը, այն է Ծերա-
կոյցին, որ իր քննութենէն անցընելով, հարկ տեսած
բարեփոխութիւնները կատարելէ յեայ, կը վերա-
դարձնէ Երեսփոխանական ժողովին, որպէս զի իբ-
րեւ վաւերացուած եւ վերջնական կերպով ընդուն-
ուած օրէնք. Վեհապետին ալ վաւերացնելով՝ ան-
միջապէս գործադրութեան դնել տայ:

Երբեմն ալ կը սատահի որ, Երեսփոխանու-
թեան կողմանէ ներկայացուած օրինագիծ մը՝ Ծե-
րակոյտը ամբողջութեամբ կը մերժէ:

Ծերակոյտը (Մէջլիսը Այան, Sénat), ինչպէս ա-
նունէն ալ կը հասկցուի, 40 տարեկանէ վեր, ընդ-
հանրապէս տարեց, զինուորական կամ քաղաքական
կարեւոր պաշտօններ վարած, օրէնագիտ ու փոր-
ձառու անձերէ պէտք է կազմուած ըլլայ:

Ծերակոյտի անդամակցութեան համար. նա-
խարարութեան կողմանէ ներկայացուած ցանկն
մէջէն կ'ընտրէ վեհապետը՝ որու հաւատարմու-
թեան երգում կ'ընէ ընտրուած ծերակոյտականը
եւ ցկեանս պաշտօն կը վարէ:

Ծերակոյտականներն ալ՝ Երեսփոխաններուն
պէս՝ տէրութենէն ամսաթոշակ կը ստանան, ո՛չ

թէ միայն նստաշրջանի տեւողութեան միջոցին,
այլ ամբողջ տարին: Ծերակոյտի անդամ կընան ըլ-
լալ նաեւ՝ թուրքիոյ ո՛չ իսլամ՝ հասարակութեանց
Հոգեւոր պետերը:

Թէ՛ Երեսփոխանական ժողովոյ եւ թէ Ծերա-
կոյտին մէջ, ներկայացուած խնդիրներու մասին՝
կարծիքներու փոխանակութիւններ, քննութիւններ
ու քննադատութիւններ տեղի կ'ունենան, բայց ի
վերջոյ՝ մեծամասնութեան ձայնը կամ քուէից բա-
յացածակ առաւելութիւնն է որ կ'ուտայ իր վերջնա-
կան որոշումը՝ որու կը համակերպի, կամ պէտք է
փոխանակութիւններ համակերպի փոքրամասնութիւնը:

Երկու Խորհրդարանները կը բացուին տարւոյն
Նոյ. 1) 4 ին եւ կը փակուին Յանիսի վերջը: Այս
ութը ամսուան միջոցը կը կոչուի Նաւաշոշան: Սա-
կայն, Երկրին համար ստիպողական պարագաներու
առջեւ, բացառիկ կերպով, Խորհրդարանները կըր-
նան գումարուի եւ կամ շրջանը երկարածուել:

Ըստ օրինի, մէկը Երեսփոխան եւ միանգա-
մայն Ծերակոյտական չկրնար ըլլալ:

ԳՈՐԾԱԴՐԱԿԱՆ ԽՆԱԱՆՈՒԹԻՒՆ

Ինչպէս ըսմիք, Սահմանադրական Երկիրներու
մէջ՝ Երեսփոխանութիւնն ու Ծերակոյտն է որ
օրէնքներ խմբագրելով՝ կը ներկայացնեն Վեհա-
պետին կամ Նախագահին վաւերացման: Սակայն
ո՞վ պէտք է գործադրէ այդ օրէնքները: Ահա այս
պէտքին ծագում առած է կառավարութիւն ըստած
իշխանութիւնը, որ կը կոչուի նաեւ Գործադիր Իշ-
խանութիւն (Գուվէի Իճրակիէ, Pouvoir Exécutif),
այսինքն՝ Ազգին ազատ կամքով ընտրուած եւ Ազ-

գին ներկայացուցիչներուն սահմանած օրէնքները
գողծադրելու պաշտօն ունեցող մարմինը : Ա. յապէս,
երկրին վեհապետը կամ նախագահը, վարչադէտ,
պարկեցու ու փորձառու անձի մը կը յանձնէ նա-
խարարապետութեան պաշտօնը՝ անոր ձգելով ընտ-
րել իր վստահութեան արժանի անձեր՝ վարչական
այլ եւ այլ ճիւղերն ստանձնելու եւ վարելու կա-
րող, ինչպէս՝ Արտաֆին, Ներքին, Պատերազմական, Ար-
դարուրեան եւն. նախարարութիւնները : Ա. յս աւագ-
պաշտօնեաներուն ամբողջութիւնը կը կոչուի նաեւ՝
Դահլիճ կամ նախարարութիւն (Հէյեէթը վիւքէլա,
Cabinet):

Նախարարութիւնը իր պաշտօնագարութեան հա-
մար որոշեալ շրջան կամ պայմանաժամ չունի, որ-
չափ ատեն որ վայելէ երեսփոխանական ժողովին
մեծամասնութեան վստահութիւնը, կը մնայ իր
պաշտօնին վրայ, հակառակ պարագային, իր հրա-
ժարականը կ'ուտայ վեհապետին կամ նախագահին:

Երեսփոխանութիւն եւ Ծերակոյտ, երկուքը
միասին կը կազմեն բուն խորհրդարանը (Parlement):

ԳԼՈՒԽ Գ.

ՔԱՂԱՔԱՑԻՒՆ ԻՐԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Սահմանադրական երկիրներու մէջ, ամէն քա-
ղաքացի իրաւունք ունի լիակատար կերպով վայե-
լելու՝ Ա.ԶԱ.ՏՈՒԹԻՒՆ, ՀԱ.Ի.Ա.Ս.ՐՈՒԹԻՒՆ եւ Ա.Մ-
ԴԱ.ՐՈՒԹԻՒՆ որոնք Սահմանադրական սկզբունքնե-
րու հիմը կը կազմեն :

Ազատութիւն

Մարդ էակին համար անհրաժեշտ եւ մասնա-
ւանդ՝ շա՛տ անոյշ բան է Ազատութիւնը, պայ-
մանաւ որ, անոր իմաստը սխալ ըմբռնելով՝ չարա-
չար չգործածուի :

Մարդ, Ազատութիւն ըսելով, պէտք չէ՝ այնպէս
ըմբռնէ թէ ուրիշին անձին, հանգիստին, պատահին
եւ ստացուածքին վնասելու իրաւունք ունի : Ընդ-
հակառակը, Ազատութիւն ըսելով պէտք է հասկց-
ուի՝ շրնել ուրիշին այն բաները որոնք օրէնքով ար-
դիւլուած են, եւ թէ՝ այս սկզբունքին դէմ մեղան-
չողները անպատճ չեն կրնար մնալ:

Ազատ քաղաքացին տարրական իրաւունք-
ներն են,

Ա. — Ա.Ն.ՀԱ.ՏԱ.ԿԱ.Ն Ա.ԶԱ.ՏՈՒԹԻՒՆ, այսինքն՝
օրէնքին դէմ շմեղանչող եւ իր նմաններուն վնաս
չհասցնող քաղաքացին անձը պէտք է անբռնաբա-
րելի ըլլայ:

Բ. — Խ.Ճ.Ծ. Ա.ԶԱ.ՏՈՒԹԻՒՆ, այսինքն՝ ամէն քա-
ղաքացի, բացարձակապէս ազատ պէտք է ըլլայ իր
ուղած կրօնքին հետեւելու, սլայմանաւ որ ինքն ալ
փոխադարձաբար ուրիշներուն խղճի ազատութիւնը
յարգէ:

Գ. — ԸՆ.ՏԱ.ՆԵԿԱ.Ն ՅԱ.ԲԿ. Ա.ՆԲՈՒԱ.Բ.Ս.ՐԵԼ.Ի.ՈՒ-
ԹԻՒՆ, այսինքն՝ ո՛չ ոք, նոյն իսկ կառավարութիւ-
նը իրաւունք չունի, առանց խիստ բանաւոր եւ
ստիպողական պատճառներու եւ առանց օրինական
ձեւակերպութիւնները կանխաւ ի գործ դնելու,
քաղաքացիի մը բնակարանը բռնաբարելու:

Դ. — Ա.Շ.Խ.ՏՈՒԹԵԱ.Ն Ա.ԶԱ.ՏՈՒԹԻՒՆ, այսինքն՝
ամէն քաղաքացի պէտք է ազատ ըլլայ իր յարմար

դատաձ գործով, պաշտօնով կամ արհեստովն զբա-
ղիլ եւ իր ապրուստը պարկեցտորին ճարելու:

Ե.— ՍՅԱՅՈՒՄՔԻ ԱՆԲՈՆԱԲԱՐԵԼԻՈՒԹԻՒՆ.
—Այսինքն՝ անհատի մը որ եւ է մէկ ստացուածքը,
չէնք կամ հող, ո՞չ ոք ալէտք է իրաւունքը ունե-
նայ բռնի կերպով իւրացնելու, ի բաց առեալ այն
պարագային, երբ կառավարութիւնը քաղաքին բա-
րեզարդութեան եւ կամ հանրային օգտին համար
անհրաժեշտ կը նկատէ գնել այդ հողը կամ կալ-
ուածը՝ խկական արժէքը վճարելով սեփականատի-
րոջ:

Զ.— ՄԱՄԼՈՅ Ա.ԶԱ.ՏՈՒԹԻՒՆ.— Այսինքն՝ Սահ-
մանադրական երկիրներու մէջ՝ լրագրութիւնը,
պէտք է, օրինաց սահմանին մէջ, աղասու ըլլայ՝
երկրին ամէն կարգի գործերուն եւ խնդիրներուն
մասին իր կարծիքը յայանելու, թարգման կանգ-
նելու հանրութեան համոզումին, պաշտամնել՝ ժո-
ղովուրդին արդար իրաւունքները եւ անոր ցաւերն
ու զրկանքները ներկայացնել կառավարութեան ու-
շադրութեանը:

Մամլոյ աղասութեան մաս կը կազմեն նաեւ՝
գրելու, հեղինակելու եւ օգտակար նիւթերու վրայ
բանախօսելու աղասութիւնները:

Է.— ՕՐԻՆԱՅ Ա.Կ.ԶԵՒ ՀԱ.Ի.Ա.ՋԱՐՈՒԹԻՒՆ.— Այ-
սինքն՝ Սահմանադրական երկիրներու մէջ՝ քանի
որ առանձնաշնորհէալ դասակարգեր չկան եւ պէտք
չ որ ըլլան, չետեւապէս, ամէն քաղաքացի, նիւ-
թական եւ ընկերական ինչ գիրք ալ ունեցած ըլ-
լայ, հարկ անհրաժեշտ է որ օրէնքին առջեւ հա-
ւասար ըլլայ եւ արդ արութիւնը անխստիր գործադ-
րուի:

Ժողովրդային աղաստագրութիւնը նուիրագործող
այս սքանչելի սկզբունքները արդինքն են ֆրամաս-

կամ Մեծ Յեղափոխութեան—որոնք ճանչցուած են
1789ի սկզբունքներ անունով—եւ որոնցմէ մեծապէս
օգտուած են ո՛չ միայն ֆրամասացիք, հապա նաեւ
երկրագունատիս շատ մը ագդերը:

ԳԼՈՒԽ Դ.

ՔԱՂԱՔԱՅԻՒՆ ՊԱՐՏՔԵՐԸ

Սահմանադրական ամէն երկրի մէջ, ուր ան-
հատ մը չափահասութեան օրինական տարիքն ունի
եւ որ եւ է յանցմաքի մը համար չէ դատապարտ-
ուած, կը վայելէ քաղաքացիական այն ամէն իրա-
ւունքները զորս վերը թուեցինք: Միայն թէ՝ այս
իրաւունքները կարենալ վայելելու համար, նաև եւ
առաջ սպառաւոր է կատարել իր քաղաքացիի պարտ-
քերը՝ որոնք հետեւեալներն են.

Ա.— Երկրին տիրող օրէնքներուն եւ իշխանու-
թեան՝ կատարեալ յարգանք եւ հնաղանդութիւն:


Բ.— Օրէնքով սահմանուած եւ խորհրդարանէն
վաւերացուած տուրքերը կանոնաւորապէս վճարել:

Գ.— Տէրութեան ամէն աստիճանի պաշտօնեա-
ներուն հետ յարգանքով վարուիլ՝ իբրեւ օրէնքը
գործադրող եւ կառավարութիւնը ներկայացնող
անձերու:

Դ.— Իբրեւ քաղաքացի, անթերի կերպով կա-
տարել իր ընտրողի իրաւունքը՝ արժանաւոր անձե-
րու տալով իր քուէն եւ հանրային գործերը վարե-
լու արտօնութիւնը:

Ե.— Իբրեւ հայրենիքի զաւակ, սիրայօժար
կատարել իր զինուորական ծառայութիւնը:

Մէկ խօսքով, ճշմարիտ քաղաքացի մը, պէտք



է համոզուած ըլլայ որ, օրէնքի, կարգի եւ կանոնի հնազանդիլը ո'չ միայն պարտք մը, հապա նաեւ պատիւ մըն է իրեն համար, քանի որ այդ օրէնքները իրմէ բղիսած եւ կամ զինքը ներկայացնող երեսփոխանին միջոցաւ հաստատուած են: Հետեւապէս, օրէնքը արհամարելը ո'չ միայն ինքզինքը արհամարել կը նշանակէ, այլ եւ անոր ձեռքովը պատժուիլ:

Իրաւ է թէ Սահմանադրական երկիրներու մէջ ամէն քաղաքացի հաւասար է օրէնքի առջեւ, եւ թէ՝ կառավարութիւնը ժողովութէն կը բղիսի, սուկայն կառավարութեան մէջ քաղաքական ու զինուորական կարեւոր պաշտօններու տիրանալու համար, անհրաժեշտ է ունենալ անհճնական արժանիք, զարգացում եւ փորձառութիւն՝ որոնք ամէնէն համեստ դիրքի տէր քաղաքացին անդամ՝ կինան առաջնորդել ու բարձրացնել ամէնէն նախանձելի ու բարձր պաշտօններու:

ԳԼՈՒԽ Ե.

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆ

Ինչպէս ըսմնք, մարդս ընկերական է եւ հետեւապէս՝ քաղաքակրթութեան ամէն ճիւղերուն մէջ ձեռք բերուելիք յառաջդիմութիւնները՝ մարդոց նիւթական եւ բարոյական հաւաքական ոյժերովն է որ կը կազմովին:

Ասկից կը հետեւի թէ, մենք ինչ որ ունինք, ինչ որ գիտենք եւ ինչ բարիքներ որ կը վայելենք, զանոնք կը պարանիք մարդկային ընկերութեան: Մեր արհեստը կամ մեր ստանձնած պարտականութիւնը

խղճի մտօք ի գործ դնելով, մի՛շտ լաւագոյնին աշխատելով, մեր նմաններուն անձը, պատիւը եւ ստացուածքը յարգելով մեր ընկերական պարտականութիւնը կատարած կ'ըլլանք: Այսպէս վարուող եւ այս ազնիւ սկզբունքները յարգող ու գործադրող քաղաքացին է որ իրաւունք կրնայ ունենալ պարծենալու թէ՝ ինք, Արդարուուրեան պարտերը կը կատարէ:

Դարձեալ, մեր հայրենակիցները. իրեւ մեր եղբայրները սիրել եւ յարգելով է որ եղբայրութեան հանդէպ ունեցած պարտքենիս կատարած կ'ըլլանք:

Կառավարութիւնները պարտք ստանձնած են, ո'չ միայն հանրութեան օգտին, նիւթական շահուն եւ անհճնական ապահովութեան նպաստաւոր միջոցներ գործադրել, հապա նաեւ, անտիրական ու թշուառ անհամներու, ծերերու, որբերու, այրիներու եւ հիւսնդներու համար ալ՝ պատսպարաններ, որբանոցներ, հիւանդանոցներ եւ աշխատանոցներուն նման օգտակար ու մարդասիրական հաստատութիւններ հիմնել եւ որոնց համար ամէն քաղաքացի պարտաւոր է, իր նիւթական կարողութեանը չափով, օգնութեան բաժին մը յատկացնել:

Երբ կ'ընդունինք որ, քաղաքացիները միեւնոյն հայրենիքն եւ միեւնոյն ազգութեան անդամներն են, ասկից կը հետեւի որ, ամէն անհատ ալ կը պատկանի համաշխարհային այն մեծ լուսանիքն որ կը կոչուի Մարդկային Ազգ կամ Ընկերութիւն:

Հետեւապէս, մարդիկ, առանց ցեղի եւ կրօնի խտրութեան, պարտին իրենց նմանները սիրել եւ փոխագարձաբար իրարու ձեռնոտու գտնուիլ: Ինչպէս որ անուանի գիտաներ, իմաստասէրներ, մատենագիրներ ու արուեստագէտներ՝ իրենց բարե-

րար արտադրութիւնները համօրէն մարդկային
ազգին օգտին ու երջանկութեանն ի նալաստ կը դնեն,
այնպէս ալ, որ եւ է տեղ մը կամ երկրի մը մէջ
պատահած բնական աղէաններու եւ պատուհաս-
ներու ժամանակ՝ (ինչպէս հրդեհ, ողողում, հա-
մաճարակ հիւանդութիւններ, երկրաշարժ, առվ
եւն.), ամէն մարդկային էակ ո՛չ միայն իր նմա-
նին պատահած գժբախտութեան համար ցաւ կ'ըզ-
գայ, այլ եւ՝ իր ցաւը գործով ալ ապացուցանե-
լու համար, պարտաւոր է, յանուն մարդասիրու-
թեան, օգնութեան փութալ:

Մարդկային ընկերութեան համար մեծ աղէտ
մըն է նաև եւ պատերազմը: Հին, բարբարոս ժամա-
նակներու մէջ, վեհապետներ ու աշխարհականեր,
ընդհանրապէս իրենց փառքն ու մեծութիւնը մարդ-
կային անմեղ արեան մ'էջ կը վնատուին, այնպէս որ,
իրենց համար պատերազմը սովորական զբօսանք եւ
մարդուն կեանքը խաղալիք մ'էր: Բարեխախտաբար,
հիմայ շատ հազուադէպ են սլատերազմները: Սա-
կայն, երբ տէրութիւն մը իր արժանապատուու-
թիւնը, իր արդար շահն ու ազատութիւնը ուրիշէ
մը յանիրաւի վտանգուած կամ բռնաբարուած կը
տեմնէ, այդ սլարագային, պատերազմը կ'ըլլայ օ-
րինաւոր, անմեղադրելի եւ հետեւապէս՝ թափուած
արեան պատախանատու եւ մարդկային խղճին
առջեւ դատապարտելի կ'ըլլայ ա՛յն, որ պատճառ
եղած է այս աղէտին:

Միտին թէ, այժմ մարդասէր հոդիներ՝ կը ջա-
նան ինսայել մարդկային կեանքին, եւ տէրութեանց
մէջ պատերազմի պատճառ ըլլալիք խնդիրները
հաշտաբար եղանակներով կարգադրել:

ՄԱՍՆ Բ.

ՕՍՄԱՆԵԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ

ԳԼՈՒԽ Ա.

Յահմանադրական թագուրքիան. — Օսմ. պե-
տութիւնը սկիզբէն ի վեր եղած է բացարձակ միա-
պետութիւն՝ որու վեհապետը եղաղ Սուլթանը կը
կրէ Խալիֆէ, այսինքն՝ «Խոլոմաց մարդարէին յա-
ջորդ» ախտղասը:

Օսմաննեան պետութեան գօլութեան եւ ձեռք
բերած հարուստ եւ ընդարձակ աշխարհակալու-



ԵԵՆԻՉԵՐԻ

Թիւններուն մեծապէս նպաստեցին Եկեղէէրիները:
Սակայն ժամանակ անցնելով՝ իրենց անիշխան, բար-
բարոս եւ անկարգ լնթացքով՝ տէրութեան գրլ-
խուն պատահաս եւ անոր յառաջդիմութեանը մեծ
արգելք եղան:

Հուսամիտ եւ Հայրենասէր ինքնակալ մը, Սուլ-
ռան Սէլիմ Գ., (1708—1808) միտքը գրաւ՝ տէրու-
թիւնը եւրոպական դրութեամբ վերակազմել, վար-
չական վերանորոգութիւններ ի գործ դնել եւ մա-



ՍՈՒԼ. ՍԵԼԻՄ Գ.

նաւաճնդ՝ ձեռնարկեց Ենիչէրիներուն տեղ՝ Եւրոպա-
կան գրութեամբ լաւ մարզուած՝ կարգապահ՝ բա-
նակ մը կազմել՝ Նիզամը ձեսիս սնունդով: Սակայն
կառաղի Ենիչէրիները, որոնք մահու չափ կ'ատէին
օրէնքն ու կարգապահութիւնը, սոսկալի խոռվու-
թիւն մը հանելով մայրաքաղաքին մէջ, այս նորու-
թեանց հեղինակներուն հետ՝ Նիզամը ձէտիտի զին-
ուորներէն շատերն ալ իրենց վրէժինդրութեանը
կը զոհէն: Ենիչէրիք, ոյս ըոլոր արիւնչեղութիւն-
ները բաւական չեղելով՝ կը խոռվեն պալատ, հախ-
դահընկէց եւ քիչ յետոյ խեղդամահ կ'ընեն Սէլիմ
Գ.ը որ վերանորոգիչի եւ ճշմարիտ հայրենա-

սէրի նկարագրով՝ յաւերժական անուն մը թողած
է Օսմ. տարեգրութեան մէջ:

Սուլթան Սէլիմ Գ.ի սկսած բարենորոգման
գործը շարունակողն եղաւ իր մեծանձն ու հաստա-
տամիտ յաջորդը Սուլրան Մահմուտ Բ. (1808—1831),
որ հակառակ տէրութեան ենթարկուած ներքին ու



ՍՈՒԼ. ՄԱՀՄՈՒՏ-ԻՒԼ-ՄԵՀՄ

արտաքին տագնասներաւն, յաջողեցաւ բնաջինջ
ընել ապստամբ Ենիչէրիները, ինչ որ իր իշխանու-
թեան ամենասիայլուն մէկ յալթանակը եղաւ:

Սուլթան Մահմուտի երկու յաջորդներուն,
Սուլրան Մէհմիտի եւ Սուլրան Ազիզի օրով, տէրու-
թեան ներքին վարչական բարենորոգման համար
լուրջ ձեռնարկներ չեղան, ընդհակառակը, ներքին
պալատամբութիւններ, արտաքին պատերազմներ,
գաւառներու մէջ հարստահարութիւններ, անվերջ

ու կործանարար փոխառութիւններ՝ Օսմ. Հայրենիքը մահամերձ վիճակի մը բերած հասուցած էին: Իրաւ է որ Սուլ. Ապտ-իւլ-Մէջիտ, իրնշանաւոր նախարարայիտ Մուսրաֆա Ռէշիս փաշայի թելադրութեամը 1839 նոյմ. Թին, Կիւլհանէի Թանգիմարշ հրատարակելով, իր բոլոր հպատակաց անխտիր կը խոստանար կեանքի, պատույ եւ ինչքի կատարեալ ապահովու-



ՍՈՒՍԹԱԿԱ ՌԵՇԻ ՓԱՇԱ

թիւն, եւ դարձեալ՝ Խրիմու պատերազմէն յետոյ, 1856ին նոր Խարրը Հիւնայունով մը իր նախկին խոստութիւնը կը կրինէր, սակայն մասնաւորապէս հպատակ Քրիստոնէից վիճակը բարւոքելու նալատակ ունեցող այս բոլոր երկրաշէն խորհուրդներն ու բարեկարգութեան խոստումները՝ մնացին ապարդիւն եւ բոլորովին անհետեւանք: Սակայն քանի մը Հայրենասէր ու Հեռատես նախարարներ, իրենց Հայրենիքը վերահաս կործանումէ մը փրկե-

լու նալատակաւ՝ համախորհուրդ որոշեցին գահընկէց լնել զՍուլթան Ալիլ եւ իր եղբօրորդին, Սուլրան Մուրաս Եղ գահ բարձրացուցին: Այս Հայրենասէր թուրքերուն պարագլուխն էր մեծանուն Միհմար փաշան, որ իրաւամբ կոչուած է՝ Հայր Օսմեն. Սահմանադրութեան: Բայց դժբախտաբար՝ լու-



ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՐԱՍ Ե.

սամիտ եւ ազնուահոգի Սուլթան Մուրատի իշխանութիւնը շատ կարճատեւ եղաւ ու իրեն յաջորդեց եղբայրը Սուլրան Համիլս Բ. (1876):

Այս առթիւ, Միտհաթ փաշայի առաջին գործը եղաւ՝ պարտադրել նոր Սուլթանը որ Սահմանադրութիւն հրատարակէ: Պէտք է գիտնալ որ, Միտհաթ փաշայի հզօր աջակից եւ խորհրդատուն էր՝ պետական Հայազգի երեւելի անհնաւորութիւն մը, այն է՝ Գրիգոր հիւնական Յօնան:

Ապտ-իւլ-Համիտ, թէպէտ մեծ դժուարութեամբ, բայց վերջապէս ստիպուեցաւ ընդունիլ անուանի նախարարապէտին պահանջումը եւ Սահ-

մանադրութիւն Հրատարակել՝ որով կազմուեցան
Եւրափոխանուրիւն եւ Եւրակոյ:

Սակայն Համիտ, որ անհման բռնաւոր մը ըլ-
լալու սահմանուած էր, Հանդուրժեց ժողովուր-



ՄԻՏՍԱՅ ՓԱՇԱ

դին վայելած ազատութիւնը ու երկու տարի յետայ՝
Պետական հարուածով մը Սահմանադրութիւնը ջնջեց.
Միտհաթ փաշան եւ իր գործակից նախարարները
աքսորական կեանքի մէջ մահացուց եւ կատաղի
բռնաւորի մը յատուկ արիւնալի իշխանութիւն մը
վարելով՝ Օսմ. Հայրենիքը կատարեալ դժոխքի մը
վերածեց՝ ազատութեան ծարաւի բիւրաւոր ծաղիկ
կեանքեր նահատակելով:

Համիտ, իր վրէժինդրութեան թոյնը ամէնէն
աւելի թափեց Հայաստանի վրայ եւ կազմակերպ-
եալ ջարդելով՝ 300, 000է աւելի անմեղ հոգիներ
անմինայ ընալինչ ըրաւ:

Սակայն, հակաւոկ Համիտի ի գործ դրած-
քռնական բոլոր միջոցներուն եւ զարհուրելի խթ-
դըժութեանց, աշատութեան ոգին ա'լ աւելի բոր-
քոքցաւ նորահաս թուրք երիտասարդութեան սրբ-
տին մէջ, որոնք «Միութեան եւ Յ սուաջդիմութեան



ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

Քօմիթէ» անունով յեղակ սխական մարմին մը կազ-
մած, Եւրոպայի գլխաւոր մայրաքաղաքներուն մէջ
իրենց հայրենիքը բանակալութ եւն ճիրաններէն
ազատելու համար ամէն նահք ի գործ կը դնէին:

Վերջապէս, երեսուն երեք տարիներէ ի վեր բո-
լոր Օսմանյաններուն համար ցանկալի օրը Հասաւ
1908 Յուլիս 10ին, Երբ Բուլմէլի՛ Գ. զօրաբանակը
ապստամբութեան դրօշ պարզելով՝ Սահմանադրու-
թիւն հռչակեց եւ սպառնաց Պղսոյ վրայ քալել՝
եթէ Սուլթանը լնդգիմանար: Համիտ, այս սպառ-

Նացող վտանգին առջեւ՝ ա'լամայ ստիպուեցաւ տե-
զի տալ եւ կասարուած իրողութիւնն ընդունիլ:
Օսման. այս նորածին Ազատութեան երկսւ անուանի
դիւցազուներն էին, Երիտասարդ Թուրք նզինուորա-



ՆԱՄԿՐ ՔԵՄԱԼ ՊԵՏ

կանոներէն նիսղի և էնվիր պէյերը՝ որոնց յաւէտ
երախտապարտ պիտի մնայ Օսմանեան Հայրենիքը:
Իրաւ է որ ազատութեան ոխերիմ հակառակորդ եւ
արիւնարբուն Համբար, Նոր Մահմադ-բութեան ա-
ռաջին տարին, 1909 Մարտ 31ին, իր կաշառած զին-
ուորներով փորձեց բնաշխնչ ընել Սահմանադրու-
թիւնն ու անոր գլխաւոր վարիչները, սակայն Մա-
կեդոնական արի բանակը, առաջնորդութեամբ մե-
ծանուն հայրենասէր զօրավար Մահմուտ Շեկիք
փաշայի, կայծակի արագութեամբ հասաւ Պոլիս,
ազատութեան դէմ դաւաճանողները մահուամբ

պատժեց եւ բռնակալ Համբար ալ գահընկէց ընե-
լով՝ աքսորեց Սէլամիկ եւ Օսմ. գահը բարձրացուց
Սուլթան Մհեմմես Ե. Բէշաս, Ասլամիկ Համբարի կրտսեր
եղբայրը, 1909 Ապրիլ 14) 27ին:
Սակայն պէտք է լաւ համոզուած ըլլալ որ,



Մ ՇԵՎՐԵԹ ՓԱՇԱ

Օսմանեան Հայրենիքին ազատագրութեան այս գոր-
ծին մէջ, վառքի ու երախտագիտութեան շա'տ
մեծ ու կարեւոր բաժին մը ունին նաեւ մեր Հայ յե-
ղափոխական մարմինները — Հնչակեան ու Դաշ-
նակցական — որոնք երիտասարդ թուրքերէն շատ
առաջ կազմակերպուած, ամէնէն աւելի տառա-
պող Հայ Ազգին անունով՝ բռնակալութեան տապա-
լումին համար գրով . խօսքով եւ մանաւանդ զէն
ի ձեռին արիաբար մաքառեցան, արհամարելով
արիւնարբու Սուլթանին եւ իր գահիձներուն կողմա-
նէ ի գործ դրուած սուկալի տանջանքները. աքսորը,

զնտանը, կախանն ու մահը՝ մինչեւ որ ծաղեցաւ
Ազատութեան վառայեղ սըշտոյսը :

Ուրեմն օրչնեալ ըլլայ յիշատակն այն անմահ
գիւցազուճներուն որոնք չայլենեաց ազատութեան



ՀԱ ԽԱՆԻ ԽԱՅՐ ԽԱՆԵՐ
ՇԻՆԱՍԻ ԷԺ.

սիրոյն համար մահը գրկեցին: Պատիւ ու երախտա-
դիտութիւն՝ Աղաւաւութեան այն կտրիճ զինուորմնե-
րուն, որոնք այժմ իրենց վառաւոր յաղթանակին
արդար արդիւքը կը վայելեն :

ԳԼՈՒԽ Բ.

ՕՄՄԱՆԵՍ.Ն ՕՐԵՆՍԴՐՈՒԹԻՒՆ

Մինչեւ Սուլթան Մահմատ Բ.ի ժամանակ,
Թուրքիոյ մէջ՝ մի մայն կրօնական դատարաններ

գոյութիւն ունէին (Մահմէմէի Շէրի) եւ կը գըտ-
նուէին Շէյլս-իւլ-խալամբն իրաւասութեանը ներքեւ:
Այսօր, Թուրքիոյ մէջ կան երկու տեսակ դա-
տարաններ . 1. Շէրիի, որոնք խլամական օրինաց



ԵՆՎԵՐ ՊԵՅ

Համաձայն կը դատեն եւ 2. Քաղաքային (Նիզամիյէ)
որոնք քաղաքային օրինաց համեմատ կ'ընթանան:

Ինչպէս ըսմնք, առաջնորդը կը դանուին Շէյլս-
իւլ-խալամութեան, իսկ վերջինները՝ Արդարութեան
գործերու նախարարութեան իրաւասութեանը ներ-
քեւ :

Օրէնքները երկու որոշ մասերու կը բաժնուին,
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՕՐԼՆՍԴՐՈՒԹԻՒՆ (Հուգուզ) եւ ՊԱՏ-
ՃԱԿԱՆ ՕՐԼՆՍԴՐՈՒԹԻՒՆ (Ճէզա):

Երբ, Օսմ. հպատակ երկու անձերու միջեւ,
սլարտքի կամ առեւտրական գործի մը պատճառաւ

ինսդիր ծագի , կը դիմեն Քաղաքային կամ Առեւտ տրական դատարաններու : Երբ խնդիրը որ եւ է յանցանքի համար ըլլայ , այդ տեսակ դատերն ալ կը տեսնուին Պ ստժական , իսկ ոճիրի վերաբերեալ



ՆԻԱԶԻ ՊԵՅ

դատերը՝ Ամբաստամիչ ու Եղեռնադատ ատեաններու (Ճինայէթ Մահքէմէսի) իշառջեւ կը տեսնուին :

Քաղաքային դատարանները հետեւեաներն են.

1. ՆԱԽԱԴԱՏ ԱՏԵԱՆ (Ճինայէթ Մահքէմէսի) , Le tribunal de première instance) որ կը դանուի Վելայէթներու , Սահճադներու եւ Գաղաններու մէջ :

2. ՎԵՐԱԲԵՆԻՉ ԱՏԵԱՆ (Խթինափ Մահքէմէսի La Cour d'Appel) որ կը դանուի կուսակալութեանց կեդրոններուն մէջ :

3. ՎՃՈՒՄԲԵԿ ԱՏԵԱՆ (Մահքէմէի Թէմիլ լա Conr de Cassation) որու կեդրոնը միմիայն կ. Պոլիս է:

Երբ երկու անձ, առեւտրական խնդրոյ մը առ թիւ, ուղեն օրէնքին վճռին դիմել պէտք է անձամբ կամ փոխանորդով ներկայանան Նախադատ Ատեանին: Երբ ասոր տուած վճռէն մէկ կամ միւս կողմը գոչ չի մնայ , կը դիմեն վերաբննիչ, եւ վերջապէս, վճռաբեկ Ատեանին : Այս վերջինը՝ ներկայացուած խնդիրը եւ անոր մասին նախապէս տրուած վճիռ ները օրինական ամէն տեսակէտներով վերատին կը քննէ , եւ եթէ ապօրէն գոնէ , կը բեկանէ տրուած վճիռը , իսկ երբ արդար եւ օրինական դատէ , դատախաղ կանգնող կողմը կը դատապարտէ նախապէս տրուած վճիռն ընդունելէ ի զատ, դատական բոլոր ծախքերն ալ վճարելու :

Բնդիմանուր Դատախազը (Միւտուաի Ռւմումի , Procureur Général). Կառավարութեան կողմանէ կարգուած այն դատական սպաշտոննեան է , որու սպատականութիւնն է՝ հանրային ասպահովութեան , բարոյականին, կեանքին եւ ինչըին վճասող որ եւ է չարագործի գէմ դատախազ կանգնելով՝ ըստ օրինի , անոր սպատուիլը սպահանջել :

Որ եւ է եղեռնական յանցանքով անբաստանեալ մը, երբ նիւթապէս աղքատ եւ ինքնապաշտպանութեան անկարող կը գտնուի, դատարանը ձրիաբար փաստաբան մը կը յատկացնէ անոր: Իր իրաւունքը օրէնքի առջեւ սպաշտպանելու համար դատի ելլող անձը կը կոչուի Դատախազ (Միւտուաի) իսկ այն՝ որու գէմ դատ բացուած է, կը կոչուի Ամբաստանեալ (Միւտուաի ալէյշ):

Օամ. դատարանները ձեռնչաս են դատելու՝ Օսմանցի եւ օտարահպատակներու միջեւ տեղի ու նեցած դատուերը: Այս կարգի դատարանները կը կոչուին խառն Դատարան , (Մէծլիսը Միւլթէլիթ, Tribunaux Mixtes) եւ ուր կան նաեւ օտարահպատակ անդամները :

Օսմանցի եւ օտար տէրութեան մը հպատակ անձի մը միջեւ, Առեւտրական կամ Քրէական յանցանքի մը համար, Օսմաննեան դատարաններու առջեւ տեղի ունեցած դատավարութեանց միջոցին, օտարահպատակին պատկաննեալ Հիւլիատոսարանին թարգման մը ներկայ կը գտնուի եւ տրուած վճռի մասին կրնայ դիտողութիւն կամ բողոք ընել :

Զինուորական դասակարգին գործած յանցանքները եւ ոճիրները կը դատէ՝ բարձրաստիճան սպաներէ կազմուած Պատերազմական Ստեանը (Տիվանը Հարպ. Conseil de Guerre) որու սահմանած պատիժները՝ Քաղաքային դատարաններու տուածներէն շատ աւելի ծանր են :

Դատարան մը կը բաղկանայ Նախագահէ մը (Ռէյխ, Président), Անդամներէ (Ազա, Membre), Դիւանապետէ (Պաշ Քեաթիպ, Premier Secrétaire) եւ Քառուղարներէ (Զանգլիթ Քեաթիպի, Greffier) :

Առեւտրական ու Ծովային դատարաններէ ի զատ, Մայրաքաղաքներու եւ վաճառաշահ մեծ կեդրոն ներու մէջ կան նաեւ Առեւտրական Սենեակներ (Թիֆարէթ Օտասար, Chambre de Commerce) որոնք կազմուած են Օսմանցի այլ եւ այլ ազգերէ բաղկացած պատուաւոր վաճառականներէ, որոնք երկրին վաճառականութեան զարգացման, առեւտրական յարաբերութիւններու դիւրութեան միջոցներուն վրայ կը խորհրդակցին եւ օգտակար թելադրութիւններ կ'ընեն կառավարութեան :

Թուրքիոյ մէջ, ո՛չիպամ հասարակութիւնները իրենց Հոգեւոր պետերն ունին : Այսպէս, Հայերը, Յոյները, Պուլկարները իրենց առանձին պատրիարքները, Հրեաները՝ իրենց Մեծ Թաքունապետը ունին, որոնք ժողովուրդին քուէովը կ'ընտրուին եւ Առևլթանին կողմէ կը վաւերացուին :

Քրիստոնեայ հասարակութիւնները՝ Օսմաննեան Սուլթաններու կողմէ դարերէ ի վեր իրենց տրուածառանձնաւորհումներէն զատ, իրենց ներքին օրէնքներով եւ կրօնական ու աշխարհական ժողովներով կը վարեն իրենց ազգային, կըթական եւ կրօնական դորժերը:

Հոգեւոր պետերը, իբրեւ միջնորդ կառավարութեան եւ իրենց պատկանած հասարակութեան, ի հարկին, անոր վերաբերեալ ինդիրներու համար՝ ընդհանրապէս կը դիմեն կրօնից Տեսչին եւ Արդարութեան գործոց նախարարին :

ՄԱՍՆ Գ.

Նախարարություններ

ԳԼՈՒԽ Ա.

Առաջին մասին մէջ տեսանք որ, Աահմանադրական երկիրներու մէջ երկու իշխանութիւններ կան՝ Օրենսդիր եւ Գործադիր:

Գործադիր իշխանութիւնը կը բաղկանայ Նախարարություններէ՝ որոնք իրենց առանձին պարտքերն ու պաշտօններն ունին:

Գլխաւոր նախարարութիւններն են՝

1. Ներքին Գործոց Նախարարութիւն (Տախիլիէ Նէղարէթի, Ministère de l'Intérieur) որու պաշտօնն է՝ Կուսակալութեանց ներքին վարչութեանը Հոկել:

Կուսակալութիւնները իրենց մէջ հետեւեալ ստորագաժանումներն ունին: Կուսակալ (Վալի, Gouverneur). Աանձար (Préfecture) զոր կը կառավարէ Միարկարութիւնը մը, Քաղա (Sous Préfecture) զոր կը կառավարէ Գայմազամ մը, Նահիյէ զոր կը կառավարէ Միահիւր մը, Գարիյէ որ յանձնուած է Մուխարի մը:

Կուսակալն է որ կը գործադրէ օրէնքը եւ ամէն կարեւոր միջոցներ իգործ կը դնէ՝ կարգն ու ապահովութիւնը պահպանելու համար եւ այս մասին տեղեկութիւններ կը հաղորդէ Ներքին գործոց Նախարարութեան:

Կուսակալութեան մը մէջ, բացի Վալիէն, կը գտնուին նաեւ՝ 1. Կուսակալի օգնական (Վալի Մուխարի, Adjoint au Vali): 2. Համարակալ (Տէֆթէրտար) որ կուսակալութեան ելմտական եւ հաշուա-

կան գործերովը կ'զբաղի: 3. Դատական քննիչ (Ատլիէ Միւգէթթիշիլ, Inspecteur de la Justice) որ օրինաց անթերի եւ արդար կերպավ գործադրութեանը կը հուկէ: 4. Քարտուղար կամ Դիւանապետ (Մէքթուպալճի Chef de la Correspondance) որ պաշտօնական գրութիւնները կը խմբագրէ: Ասոնցմէ ի զատ, կը գտնուին նաեւ, Հասարակաց Շինուրեան, Երկրագործական, Երմական, Կրթական եւն. քննիչներ, ինչպէս նաեւ Ժանտարմայի եւ Զինուորական հրամանատարներ:

Միւթէսարրը Փնիրն ու Գայմագամներն ալ կ'ունենան իրենց Մուավինները:

2. Արդարութեան Գործոց Նախարարութիւն (Ատլիէ Նէղարէթի (Ministère de la Justice et des Cultes), որու պարտականութիւնն ու պաշտօնն է՝ թէ՛ Մայրաքաղաքին եւ թէ գաւառաց մէջ՝ կարող եւ ուղղամիտ գատաւորներ կարգել, զեղծարարները պաշտօնէ գագրեցնել, օրէնքին կէտ առ կէտ առ գործադրութեանը նախանձախնդիր գտնուել, ժամանակին ոգւոյն ու պէտքերուն աւելի համապատասխանն որը եւ կատարեալ օրէնքներ ներկայացնել Խորհրդարանին վաւերացման եւն:

Պատերազմական Նախարարութիւն, (Հարսկիէ Նէղարէթի, Ministère de la Guerre) որու պաշտօնն է բանակը կազմակերպել, Երկրին պաշտպանութեանը հսկել, հոգ տանիլ զինուորին առողջութեան եւ կրթութեան, զինուորական վարժարաններ հիմնել, եւ հետեւիլ՝ զինուորական արուեստին վերաբերեալ կատարելութեան:

Օսմն. Աահմանագրութիւնէն առաջ, բոլոր Թուրքերուն զինուորական ծառայութիւնը պարտաւորիչ էր, իսկ Քրիստոնեանները միայն Զինուորական տուրք (Պէտէլը Ասքէրիյէ, Taxe d'exonération mili-

taire) կը վճարէին: Սակայն հիմայ, սեխտիր ամէն Օսմանցիի համար սպարտաւորիչ է զինուորական ծառայութիւնը: Օսմանեան կայսրութեան ցամաքային զօրութիւնը կը բաժնուի եօթը՝ զօրաբանակիննրուեւ կը գտնուին հետեւեալ կեդրոններուն մէջ:

1. Կ. Պոլիս, 2. Էսիրնե, 3. Մանասրըր, 4. Էրգինկեսն, 5. Շամ, 6. Պահտաս, 7. Եկմեկ: Դարպ Թարապլուալ մէջ առանձին զօրաբանակ մը:

Խւրաբանչւր զօրաբանակ ունի իր հրամանատարն որ կը կրչուի Միւշիւր (Մարածախ):

Սահմանադրական նոր օրէնքով, զինուորական ծառայութեան սպայմանաժամն է 20 տարի, որուերեքը Գործոն (Նիզամ, l'Armée active), մնացածը Պահեստի (Բէտիֆ, Réserve) բանակին մէջ կը կտարուի:(1)

4. Ծովային Նախարարութիւն, (Պահրիյէ Նէզարէթի, Ministère de la Marine) որու սպարտըն է Երկրին ծովային զօրութիւնը կատարելագործել, սպատերագմական մնջ ու փոքր նաւերու շինութեան հոգտանիլ, նաւարաններ, զինուորական նաւահանգիստներ հիմնել, կարող հրամանատարներ հասցնել, նաւային վարժարաններու արդիւնաւորութեանը հոգտանիլ եւն:

5. Հանրային Կրրութեան Նախարարութիւն, (Մէտրիֆ Նէզարէթի, Ministère de l'Instruction Publique) որ շատ կարեւոր սպաշտոն մը ունի, այն է՝ Օսման Հայրենիքին բոլոր զաւակաց ուսման եւ կրթութեանը հոգտանիլ, հիմնել՝ նախնական, երկրորդական ու բարձրագոյն վարժարաններ, ժամանակին ոգւոյն ու երկրին պէտքերուն համաձայն՝ կրթա-

(1) Զինուորագրութեան օրէնքը տակաւին վերջնական ձեւ մը առաջ չըլլալուն համար, աւելորդ մանրամասնութեանց մէջ մտնելու հարկ չտեսանք և ուսուցչին վերտպահեցինք այս պարագան:

կան նոր ծրագիրներ պատրաստել, թանգարաններ, ընթերցարաններ, հնութեանց միուղէներ հաստատել, արժանաւոր ուսուցիչները նիւթապէս վարձատրել եւ ապահովել մննց ապագան, շրջանաւարտ աշակերտուն գործ ու պաշտօն հայթայիմել, ընդունակ եւ ուշիմ աշակերտները՝ Եւրոպայի մասնագիտական բարձրագոյն վարժարանները դրկել եւն:

Թուրքիոյ մէջ, բաց ի նախնական ու երկրորդական վարժարաններէ, կ. Պոլսոյ մէջ կը գտնուին նաեւ Բժշկական, Զինուորական, Երկրաշափական, Խրաւաբանական համալսարաններ ու վարժապետանոցներ եւ Քաղաքային վարժարան (Միւլքիյէ):

6. Հանրային Նինուորեանց եւ վանառականութեան նախարարութիւն, (Նաֆա'ա վէ Թիհարէթ Նէզարէթի, Ministère des Travaux Publics et du Commerce) որու սպաշտոնն է՝ երկրին վաճառականութեան զարգացման եւ ներքին ապրանքներու արտածմանը հոգտանիլ, տեղական արշեստները քաջալերել եւն: Բայց որպէս զի երկրի մը վաճառականութիւնը զարգանայ, նախ եւ առաջ պէտք է որ երկաթուղիներ, նաւահանգիստներ, կառուղիներ ու կամուրջներ ջրանցքներ ու քարավիններ շինուին, երթեւեկութիւնները, փոխադրութիւնները գիւրին եւ աժան ըլլան: Աչա ասոնք են իր պարտականութիւնները: Եթէ տէրութեան նիւթական միջոցները չի ներեն այս ամէն պէտքելը հոգալու, կարելի է, երկրին համար նպաստաւոր սպայմաններով՝ օտար ընկերութեանց յանձնել:

7. Արտաքին Գործոց Նախարարութիւն (Խարիճիյէ Նէզարէթի, Ministère des Affaires Étrangères). որու սպարտականութիւնն է՝ տէրութեան արտաքին քաղաքականութեանը հսկել ։ շարունակ յարաբերութիւն ունենալ՝ օտար երկրներու մէջ գտնուած

գեսպաններու եւ հիւսպատումներու հետ : Թէ՛ նախարարաց Խորհուրդին եւ թէ՛ պահանջուած ժամանակ , երկրին արտաքին քաղաքականութեանը մասին բացատրութիւններ տալ Երեսփոխանական ժողովոյ : Օտար տէրութեանց հետ՝ առեւտրական ու քաղաքական նպաստաւոր դաշնագիրներ կնքել եւայլն , եւայլն :

8. Ելմտական Նախարարութիւն (Մալիյէ Նէզարէթի . Ministère des Finances) որու պարտականութիւնն է տէրութեան ամբողջ ելմտական դործերուն վերատեսչութիւնը : Ի՞նքը կը հաւաքէ բոլոր տուրքերը . եկամուսները եւ անոնցմով է որ կը հոգայ տէրութեան ամէն կարգի անհրաժեշտ պէտքերը : Ելմտական նախարարին պաշտօնն է նաեւ՝ ամէն տարի տէրութեան Պիւտճէն պատրաստելով՝ ներկայացնել Երեսփոխանական ժողովին , բացատրութիւններ տալ անոր մանրամասնութեանց վրայ եւ վերջապէս՝ նոյնութեամբ կամ բարեկիութութեամբ՝ զայն վաւերացնել տալ : Ելմտական նախարարը , ի հարկին , կրնայ նպաստաւոր պայմաններով փոխառութիւններ կնքել :

9. Էվգանի Նախարարութիւն (որ միայն թուրքիոյ մէջ գոյութիւն ունի) եւ որու պարտականութիւնն է՝ տէրութեան սեփական եւ Շէրիի օրէնքով իրեն վերածուած անշարժ կալուածները մատակարարել , մղկիթներու , կրօնական վարժարաններու նորոգութեան եւ նիւթական սիստոյից հոգ տանիլ :

10. Անտառներու , Հանիերու ու Երկրագործութեան Նախարարութիւն (Օրման , Մէտախի վէ՛ Զրա՛աթ Նէզարէթի , Le Ministère des Forêts, des Mines et de l'Agriculture) . որու պարտականութիւնն է՝ Երկրին մէջ գտնուած հանքերուն եւ անտառներուն օգտակար կերպով շահագործմանը հոգ տանիլ , Երկրագործութիւնը քաջալերել , պահանջուած ատեն՝ վաճառականին ապրանքը , օրինական դործողութիւնները կատարելով , անյապաղ յանձնել :

առնել , Երկրագործական վարժարաններ ու դրամատումներ հաստատել , գիւղատնտեսական ցուցահանդէմներ կազմակերպել , բոյսերուն եւ կենդանիներուն տեսակը ազնուացնելու հոգ տանիլ , եւն:

11. Թնդանօրարանի Վերատեսչութիւն (Թօփհանէ Նէզարէթի , Grand Maître de l'Artillerie) , որ պատերազմական զէնքերու շինութեամբ եւ քննութեամբը կ'զբաղի : Եւրոպական դործարաններու յանձնարուած հրազէններու շինութեանը մօտէն կը հոկէ եւ նորահընար զէնքերու ուսումնասիրութեամբը կ'զբաղի :

12. Հեռագրական եւ Թղթաւրական Նախարարութիւն (Բոսթա վէ՛ Թէլէլեգրաֆ Նէզարէթի , Ministère des Postes et des Télégraphes) , որու պարտականութիւնն է՝ նախակ կամ հեռագիր , աւանդ կամ դրամածրար՝ սահմանուած փոխարժէքով մը , անկորուստ եւ անյապաղ իր հասցէն զրկելու փոյթ տանիլ : Մասնաւորներու կամ վարչութեանց կողմանէ յայտնուած իրաւացի գանգապանները նկատողութեան առնելով՝ անոնց գարման տանիլ եւ գոհացում տալ :

Երկրորդական Նախարարութիւններ կամ Վերատեսչութիւններ են՝ Մասնային , Ասիկանական կամ Հանրային Ապահովութեան վարչութիւնները :

Մաքսային վերատեսչութեան պաշտօնն է՝ ներածուած եւ արտածուած ապրանքներէն օրինական տուրքը գանձել , Մաքսատան մէջ գանուած ապրանքներուն անկորուստ եւ անվթար պահպանութեամբ հոգ տանիլ , պահանջուած ատեն՝ վաճառականին ապրանքը , օրինական դործողութիւնները կատարելով , անյապաղ յանձնել :

Հանրային Ապահովութեան կամ Աստիկանութեան պարտին է՝ ժողովուրդին կեանքին , ինչըն եւ պատիւին պահպանութեամբ՝ գիշեր ու ցորեկ

Հոգածու եւ հսկող ըլլալ, հանրութեան վնասա-
կար մարդիկը՝ գող, սրիկայ, գտառարկապորտ, քաս-
կահատ, հրձիգ, խոռվարար, եւն. ձերբակալելով
յանձնել արդարութեան, առանց քանակոծելու,
քանի որ պատժելու իրաւունքը Օրէնքին վերապահ.
ուած է: Նոյնպէս, ոստիկանները պարտաւոր են
ժողովուրդին հետ վերջին ծայր քաղաքավարու-
թեամբ վարուիլ:

Մաքսային վերատեսչութիւնը կը գոհուի Մա-
շյեի, իսկ Ոստիկանական վերատեսչութիւնը՝ Քա-
ղաքապետութիւնը եւ Կ. Պոլսոյ Կուսակալութիւնը,
կը գոհուին Ներքին Գործոց նախարարութեան
իրաւասութեանը ներքեւ:

Քաղաքավետութիւն (Շէհիր Լ. Մանէթի Préfecture) որու պարտքն է իր գոհուած քաղաքին ընդհա-
նուր մաքրութեանը, փողոցներուն եւ հանրային
շէնքերուն առողջական պայմաններուն վրայ հսկել,
փողոցները լայնցնելու քարայտակել, կառուղիներ,
թատրոն Զանրային պարտէզներ շինել, գիշերները՝
փողոցները լուսաւորել, վտանգ սպաննացող հին շէն-
քերը եւ պատերը վար առնել, մոռնդի վերաբերեալ
նիւթերուն, նոյնպէս՝ փայտի եւ ածուխի պաշարը
անպակաս ընել եւ արդիլել անմոց քմահաճ բարձր
գիներով վաճառումը, հանրային առողջութեան
վնասակար ուտելիքներ ծախելը արդիլել, փողոցնե-
րու մէջ ժողովուրդին անցուդարձին արդելքու վր-
տանգներու պատճառ եղող կառապաններն ու ձիա-
պանները խստի պատժել, մարդահամար կատա-
րել, թաղապետական ու երեսփոխանական ընտրու-
թեանց կանոնաւորութեանը հսկել եւն:

Ա. Հաւասիկ, գլխաւոր նախարարութիւնները եւ
անոնց ստորակարգեալ երկրորդական վարչութիւն-
ներու ամբողջութիւնն է որ կը կազմէ թուրքիոյ

Կառավարութիւնը կամ Գործադիր իշխանութիւնը:
Մէծ Եպարգումը՝ քաղաքական իշխանութեան
տեսակէտով, իսկ Շէյխ-իւլ-Խուտմը՝ Կրօնական տե-
սակէտով՝ Սուլթանին փոխանորսիներն են:

Գլուխո Բ.

Կ ՊՈՂԻՄ

Օսմ. կայսրութեան Մայրաքաղաքն է Կ. Պոլիս
որ կը տարածուի Սեւ եւ Մարմարա ծովերուն ու
Ոսկեղջիւրի մէջտեղ եւ կը պարունակէ Կ. Պոլսոյ
քաղաքապետութիւնը եւ իր շըրջակայ արուար-
ձաններով: Ա.յս կուսակալութեան մաս կը կազ-
մեն՝ Ա. Եւրոպական բաժնին մէջ՝ Թիւյիս-Զիբ-
մինէ գաւառուկը, Բ. Թաղապետական շըրջա-
նակները (Տափրէի Պէլէտակիէ) եւ Գ. Ասիական
բաժնին մէջ՝ Իշխանաց կղզիներու գաւառուկը եւ
Կէյպէ, Պէյզօլ, Պարբալ եւ Շիլէ գաւառուկները:

Նախարարաց խորհուրդը՝ կը դումարուի մաս-
նաւոր պաշտօնաստան մը մէջ որ կը կոչուի Բ.Ս.Պ.Զ.-
Ր.Պ.Գ.Ո.Յ.Ն. Դ.Ո.Խ.Ո. (Պապը Ալլի Sublime Porte), այնպէս
որ, Բ. Դուռ բառը հսմանիշ եղած է Օսմաննեան
կառավարութեան: Օրինակի համար, Երբ ըսուի
թէ «Բ. Դուռը, այսինչ տէրութեան այնինչ առա-
ջարկը մերժեր կամ լնդուներ է»՝ Օսմաննեան կա-
ռավարութիւնը կը հասկցուի: Նախարարաց խոր-
հուրդին (Մէծլլալ Խաս, կամ Մէկհայսը Վիլէկիա -
Conseil des Ministres) կը նախագահէ Մէծ Եպարգու-
թանի վաւերացման:

Մէծ Եպարգումն ու Շէյխ-իւլ-Խուտմը՝ ուղղակի
Սուլթանին կողմանէ կը ընտրուին:

Սահմանադրական երկիրներու մէջ՝ նախարարական պատութեան պաշտօնը ընդհանրապէս կը յանձնուի ա' յնալիսի անձի մը որ, Ազգ. Ժողովոյ մէջ մեծամասնութիւն կազմող կուսակցութեան կը պատկանի :

Երբեմն ալ կը պատահի որ, նախարար մը, առժամանակեայ կամ մնայուն կերպով նախարարական երկու պաշտօն կը ստանձնէ դաշլիճի մը մէջ եւ հաւասարապէս երկու պաշտօններուն համար ալ պատասխանատու կ'ըլլայ Խորհրդարանին հանդէպ:

Խոր դաշլիճ մը կազմուած, կամ թէ Խոր նախարար մը ընտրուած պաշուն, պաշտօնի ձեռնարկել առաջ, պարտաւոր է, բայ օրինի, ներկայան Սուլթանին, եւ անոր անձին, Սահմանադրութեան եւ Հայրենիքին հանդէպ հաւատարմաբար ծառայելու համար հանդիսաւոր երդում ընել:

Թուրքիոյ մէջ, թաղապետութիւններէ ի զատ, մասնաւորապէս գաւառներու մէջ կը գտնուին Վարչական ժողովներ (Մէծիսլ Խորաբէ) որ կը կազմուի տեղական բարձրաստիճան պաշտօնատարներէ, ժողովուրդին քուէովն ընտրուած անձերէ եւ հոգեւոր պետերէ: Այս ժողովներուն մէջ կ'որոշուին տեղական ամէն կարգի կարեւոր խնդիրներ:

Կուսակալութեանց մէջ այս ժողովներուն կը նախագահէ՝ Վալին, Սանձագներսւ մէջ՝ Միւթէ. սարլոֆը, Քազաներու մէջ՝ Գայմագամը եւ Նահիյէներու մէջ՝ Միւթիւրը: Կ. Պոլիս բաժնուած է 20 թաղապետական շրջանակներու որոնք են:

Ա. Երջ. Շահզատէ Պաշը, Բ. Երջ. Սուլթան Ահմէտ (Կոսքա), Գ. Երջ. Լանկա, Դ. Երջ. Սամաթիս, Ե. Երջ. Լյուպ, Զ. Երջ. Պէյօղլու, Է. Երջ. Հասքէօյ, Ը. Երջ. Պէցիքթաշ, Թ. Երջ. Արնավուտ-

քէօյ, Ժ. Երջ. Ենի քէօյ, Ժ. Երջ. Թարապիս, Ժ. Երջ. Պէօյիւքտէրէ, Ժ. Երջ. Պէյօզ, Ժ. Երջ. Երջ. Գանլընա, Ժ. Երջ. Պէյէր Պէյ, Ժ. Երջ. Փաշա Լիման, Ժ. Երջ. Տօղաննըլար, Ժ. Երջ. Գատըքէօյ, Ժ. Երջ. շրջ. Ատալար, Ի. Երջ. Մաքրի քէօյ :

Պետական Խորհուրդ

Վարչական ամէն ճիւղերու յատուկ առանձին նախարարութիւններէ ի զատ, կեղծոնի կառավարութեան մէջ կայ նաեւ՝ օրէնսդէտ եւ փորձառու անձերէ կազմուած Պետական Խորհուրդ մը (Շուրայի Տէվլէթ, Conseil d'Etat) եւ կը բաղկանայ երկու ճիւղերէ:

Առաջնոր՝ զեղծանող պետական պաշտօնէից գատերը կը տեմնէ՝ եթէ իրենց հետ մեղսակից՝ ո'չ պաշտօնեաններ չի կան: Այս վերջին պարագային, քաղաքական գատարաններու առջեւ կը աեմնուին այդ կարգի գատերը:

Երկրորդն է Թրէնսարական ճիւղը (Թամնղիմաթ Տակրէսի) որ օրէնքները մեկնելու, վերլուծելու եւ կամ նոր օրէնքներ եւ օրինագիծեր պատրաստելով՝ Դաշլիճին ներկայացնելու պաշտօնն ունի: Պետական խորհուրդին մէջ կը գտնուին նաեւ՝ Եղմտական եւ Հանր. Ենութեանց մասնաճիւղեր:

ՄԱՍՆ Բ.

ՕՍՄԱՆԵԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

ԳԼՈՒԽ Ա.

Օսմանեան պետութիւնը (Մէժալիքը Օսմանիյէ) կը պարունակէ Եւրոպայի, Ասիոյ ու Աֆրիկէի մէջ ընդարձակ եւ հարուստ երկիրներ, ինչպէս նաև բազմաթիւ կղզիներ՝ Արշավեղագոսի եւ Միջերկրականի մէջ:

Խօսինք նաև Օսման. Ասիոյ վրայ:

Ասիական Տաճկաստան՝ Օսման. Կայսրութեան ամէնէն ընդարձակ ու կարեւոր մասը կը կազմէ, որ իր աշխարհագրական եղական գիրքով, բազմաթիւ ծովեզերքներով, խոր ու երկար գետերով, այլազան կլիմաներովն ու հարուստ բուսաբերութեամբ, եւ մանաւանդ ընական ու արտաքին հաղորդակցութեան միջոցներուն չնորհիւ. Ասիոյ գոհար երկիրներէն մին է: Աեւ, Մարմարա, Արշիպելայու, Միջերկրական, Կարսիր եւ Պարսկային ծովերը վիճքը անմիջական հաղորդակցութեան մէջ կը գնեն Եւրոպայի ու Աֆրիկէի, ինչպէս նաև Հար. Ասիոյ եւ Ծայրագոյն Արեւելքի երկիրներուն հետ:

Միւս կողմանէ, չի կայ երկիր մը որ իրարու յաջորդող ազգերու ա' նքան նշանաւոր հայրենիքներ, պատմական ա' յն քան յիշատակ եւ յիշատակարաններ եւ հնութիւններ պարունակէ իր մէջ ինչպէս է Օսման. Ասիան: Մովսիսականութեան, Քրիստոնեան եւ Խաչառութեան նախորրանը՝ աշխարհի այս մասը եղած է: Հոս է որ փայլեցան Արեւելքի հին քաղաքակրթութեան վառարանները եղող Հայա-

տան, Բարեղոն, Քաղիշատան, Պարսկաստան, Կապարովիլիա, Պաղեստին, Ասորիի, Փիւնիկէ, ինչպէս նաև Կիլիկիա, Պոնտոս, Բիւրանիա, Տրոլայա, Գաղատիա, Փոխուղիա, Լիւղիա, Յոնիա են, որոնք այսօր պատմական անուններ են լոկ:

Բնական հազար ումէկի բարիքներով օժտուած այս գեղեցիկ երկրին մէջ՝ գժբախտաբար՝ մարդն ալ իր աշխատութեան եւ սպարտականութեան բաժինը չէ վճարած: Գիտութեան եւ արուեստին կատարելութիւնները տակաւին չեն միացած բնութեան ոյժերուն, որպէս զի հարստութիւնը բազմապատկուի, մարդն ըլլայ աւելի երջանիկ, աւելի հարուստ եւ բնութեան հրամայող:

Օսման. Ամիա բաժնուած է 22 կուսակալութեանց եւ ունի 16 միլիոն բնակիչ որ բաղկացած է գլխաւորապէս Թուրքերէ, Հայերէ, Քիւրտերէ, Արաբներէ, Յոյներէ, Լազերէ, Զերքներէ, Ասորիներէ, Քաղյեացիներէ, Պարսիկներէ, Հրեաներէ, Աւշարներէ եւն:

Ծովեզերեայ կուսակալութիւններն են, Տրավիզն, Գասրիմունի, Խիւտալինսկիեար, Այսրն, Գոնիա, Ասանա, Հայկ, Պերուր, Սուրիա, եւ Պարս:

Ներքին կուսակալութիւններն են՝ Էնկիւրի, Սվագ, Լրգում, Պիրլիս, Վան, Մամուրե-իլ-Ազիզ, Տիարպէիր, Պահտան եւ Մուսուլ:

Արշավեղագոսի կղզիներուն մէկ մասը կը կազմէ առանձին կուսակալութիւն մը՝ ձեզայլր-Պահր-Ակիփիս անունով: Արաքիոյ արեւմտեան մասին մէջ կան երկու կուսակալութիւններ՝ Հինագ ու Եմէկ:

Զորս առանձին միւթէսարրը Փութիւններ են՝ Իզմիտ, Պիդա, Երուսաղէմ, Զօր:

Արտօնացեալ կուսակալութիւններ (Վիլայէթը

Միւմթազէ) Սամոս կղզին եւ ձեպելլ Լիպնան՝
Պաղեստինի հար. կողմը:

Օսմ. Ասիա, հակառակ իր ընդարձակութեան, չունի հաղորդակցութեան ներքին եւ արտաքին բաւական միջոցներ: Ներքին մասերուն մէջ շատ քիչ կը գտնուին կանոնաւոր խճուղիներ: Լայն ու խոր գետերը չեն բաժնուած արուեստական ջրանցքներու՝ որպէս զի թէ՛ երկրագործութիւնն օգտուի եւ թէ հաղորդակցութիւնը դիւրանայ: Շատ մը ծովեղերքներ ալ ապահով նաւահանդիսուներէ եւ քարակներէ զուրկ են:

Խակ երկաթւեղի ըլլալով՝ հետեւեալները կան:

1. Հայտար Փաշայէն Խղմիտ. Խսկէ Շէհիր, Քէօթահիա, Գոնիա, Էրէլի-Պուլկուրլու: 2. Մուտանեաէն՝ Պրուսա: 3. Խղմիրէն՝ Գաստավա-Ալա Շէհիր, Մանիսայէն՝ Այօմա. Ալա Շէհիրէն՝ Աֆիօն Գարա Հիսար: Խղմիրէն՝ Այտին եւ Տինէր: Մէրսինէն՝ Թարսուս եւ Ատանա: 5. Եաֆաէն՝ Երուսաղէմ: 6. Պէյրութէն՝ Շամ-Զօրան, Հիմազ (Երկարելի): Ասոնցմէ ի զատ՝ տակաւին նորեր ալ շնորհու եւ գտնուածները երկարելու ծրագիրներ պատրաստուած են:

1,000,000է աւելի բնակիչ կը պարունակեն Խիւտավինիկեար, Այսըն, Գոնիա, Սփազ, Խնկիւրիւ, Գասրէմունի եւ Տրափիզոն կուսակալութիւնները:

Նոյնպէս, Օսմն. կայսրութեան Մայրաքաղաքը Կ. Պոլիս, որ հիմա առանձին կուսակալութիւն մ'է. մէկ ու կէս միլիոնի մօտ բնակիչ ունի:

Երուսալամ Թուրքիա

Օսմն. Կայսրութեան այս մասը, թէպէտ Ասիականին հետ բաղդատելով շատ փոքր . սակայն իր աշխարհագրական նպաստաւոր դիրքով, հողին արդասուորութեամբ եւ կլիմային բարեխստնութեամբ՝ կարեւոր եւ հարուստ երկիր մըն է: Կը տեսնէ հինգ ծովեր, Սեւ, Մարմարա, Արշակեղագոս, Յոնիական եւ Ադրիական :

Եւր. Թուրքիա իր մէջ ունի սպասմական հետեւեալ բաժանումները, 1. Թրակիա, 2. Թեսալիա, 3. Եպիրոս, 4. Մակեդոնիա :

Եւր. Թուրքիա ունի արգաւանդ հող որ բաւական լաւ մշակուած է: Երկրագործական եւ գիւղաննուեստական բերքերը, ընտանի կենդանիներուն հետ՝ իր արտածութեան գլխաւոր նիւթերը կը կազմեն :

Եւր. Թուրքիա կը բաժնուի վեց կուսակալութիւններու. 1. Խտիւնէ, 2. Ակեանիկ, 3. Եանեա 4. Շիուրա, 5. Մանասըլ եւ 6. Քոսովա :

Առաջին չորսը ծովեղերեայ, խակ վերջին երկուք ներքին մասերուն մէջ կը գտնուին :

Կրեսէ, Միջերկրական ծովուն մէջ, իբր 300,000 բնակիչներով (որու մէծ մասը Յոյն է) բնդարձակ կղզի մը եւ Արտօնացեալ կուսակալութիւն մըն է: Օսմ. կայսրութեան գերիշխանութեան ներքեւ: Եւր. Թուրքիոյ գլխաւոր բնակչութիւններն են՝ Թուրքը, Յոյն, Պուլկար, Արնաւուս (Խալամ եւ Քրիստոնեայ), Հրեայ, Հայ, Քուցօ-Վալաք եւն:

Եւր. Թուրքիոյ արտածութեան գլխաւոր նիւթերն են՝ արմատիք, վարդի խող, բուրդ, մուշտակ, կաշիք, աճառ, ձեխ, պանիր, ծխախոտ, կարագ, գինի եւն :

Եւր. Թուրքիոյ մէջ՝ երկաժուղառյ հետեւնաբ
գիծերը կան .

1. Կ. Պոլխա-Լոտիրնէ-Մուսթաֆա : Այս
գիծով, Կ. Պոլխա կը կցուի Բարիզի հետ :
2. Տէտէ Աղաճ-Ծիմօթէքա-Գուլէլի Պուրկազ-
3. Սէլանիկ-Խոսկիւալ-Միթրովիցա .
4. Կ. Պոլխա-Տէտէ Աղաճ-Սէլանիկ,
5. Մէլանիկ-Մանասթըր :

Օսմանեան Ալիքիկէ

Օսմանեան կայսրութեան մաս կը կազմեն նաեւ՝
ԵդիՊաշտոն ու ԴԱՐՊ ԹԱՐԱՊՈՒԽԸ Հիւս. Ափրիկէի
մէջ : Եգիպտոս կը դանուի Ափրիկէի հիւս. արեւ-
ելեան կողմը եւ համբաւաւոր է իր գիրքովն ու
եզական արգասաւորութեամբ : Եգիպտոս իր այս
առաւելութիւնը կը սկարտի նեղոս վետին՝ առանց
որու անապատ մը սկսի ըլլար : Կլիման, բաց ին
Միջերկրականի ծովեղերքէն, ներքին մասերը շատ
տաք կ'ընեն :

Եգիպտոսի հարուստ բուսաբերութիւններն են՝
արմտիք, բամպակ, բրինձ, խաչուէ, ձիթենի,
արմաւ, Եգիպտացորեն, թթենի, էեղակ, բանջա-
րեղէններ, ծխախոտ, շաքարեղէդ, տաք Երկրի
պտուղներ եւն :

Եգիպտոս ունի 11,000,000լ չափ բնակիչ: Գլխա-
ւոր ազգաբնակութիւններն են՝ Խոլամ՝ Յէլլահներ,
Ղպտիններ, (որոնք հին Եգիպտացիններէն սերած են,) Արասլ, Հրեայ, Հայ, Յոյն, Եւրոպացիններ, եւն: Տիրող լեզուն է Արաբերէն: Առէզի ջրանցքին բաց-
ուելէն ի վեր, Եգիպտոսի կարեւորութիւնը բազ-
մապատկւած է:

Եգիպտոս 1806էն ի վեր, 0յմն . պետութեան

գերիշանութեանը ներքեւ ժառանգական Փոխար-
յայութիւն մըն է (Խոտիվութիւն): Եգիպտոս, առժա-
մանակեայ կերպով Անգլիա գրաւած է:

Թունուզի ու Եգիպտոսի միջեւ կը գտնուի
ԴԱՐՊ ԹԱՐԱՊՈՒԽԸ ընդարձակ եւ մեծ մասամբ
անսապատային կուսակալութիւնը որ երկու վարչա-
կան մասերու կը բաժնուի, 1. Դարպ-Թարապղուա-
որ կեդրոնն է կուսակալութեան եւ 2. Պէնկազի՝
որ առանձին Սանճագ մըն է:

Առաջնոր, Միջերկրականի վրայ ապահով եւ
բանուկ նաւահանգիստ է, նոյնական Պէնկազի:

Կլիման շատ տաք ու չոր է եւ քիչ անգամ
կ'անձրեւէ: Աղաւ-իւլ-Համիտ, քաղաքական յան-
ցաւոր անունով՝ Հայ եւ Թուրք. Ազատականները
այս երկրին ամէնէն դժոխային անսապատները
(Փիզան) կ'աքսորէր :

Թարապղուա ունի 2,000,000ի չափ բնակիչ՝ որոնց
մէջ բաւական թուով Եւրոպացիններ ալ կան :

ՄԱՍՆ Ե.

Միջազգային Օրէնք

(Հուգուգը պէյն-էս-Տիւլկը, Droites Internation)

ԳԼՈՒԽ Ա.

ԴԵՍՊԱՆ ՈՒԹԻՒՆ

Իրաւ է որ իւրաքանչիւր տէրութիւն իր ներքին վարչական այլ եւ այլ գործառնութեանց համար հիմնական օրէնքներ ունի եւ ըստ այսմ կը վարէ իր գործերը, առկայն, քանի որ աշխարհի վրայ չի կայ քաղաքակրթեալ տէրութիւն, մը որ ուրիշ տէրութեանց հետ անտեսական ու քաղաքական կարեւոր յարաբերութիւններ չունենայ, ուստի անհրաժեշտ գործած է որ տէրութիւնները իրենց նիւթական փոխադարձ շահերը, սպարագերը, իրաւունքները, գիւտանագիտական ձեւակերպութիւնները սահմանող եւ հաւասարապէս՝ ամէնուն կողմանէ ընդունուած օրէնքներ ունենան :

Ահաւափիլ այս օրէնքներն են որ կը կոչուին Միջազգային (Գավանինը Միլէլ կամ Հուգուգը պէյն-էտ-Տիւլիէլ):

Իւրաքանչիւր տէրութիւն, իր քաղաքական ու տնտեսական շահերը սպասարկելու նպատակաւ ուրիշ տէրութեան մը մայրաքաղաքը կը զրկէ քաղաքական պաշտօնեայ մը որ կը կոչուի Դեսպան (Օէֆիլ, Ambassadeur, Représentant): Դեսպանութիւնները կը բաժնուին քանի մը դասակարգերու Առաջին կարգի դեսպան, որ ուղղակի իր վեհապետին անձը կը ներկայացնէ :

Երկրորդ կարգի դեսպան, որ նոյնպէս իր վեհապետին անձը կը ներկայացնէ, բայց աստիճանով երկրորդ կ'ըլլայ, ըստ այն տէրութեան միջազգային գիրքներ՝ որու մօտ իբր ներկայացուցիչ զըրկուած է :

Երրորդ կարգի դեսպան (Ministre) որ լոկ իր պատկանած տէրութեան նախարարութիւնն կը ներկայացնէ : Ասոնցմէ ի զատ, կայ նաեւ Արտասովոր եւ Լիազօր Պատուիրակութիւն կամ Դեսպանութիւն (Փէվդէլատէ վէ Մուրախխաս սէֆիլ, Ministre Plénipotentière) որ կառավարութեան մը կողմանէ՝ ուրիշ կառավարութեան մը ստիլողական պահանջում մ'ընելու համար կը զրկուի:

Առաջին կարգի գեսպանները իրենց պաշտօնին ձեռնարկելէ առաջ, կը ներկայանան նոյն երկրին վեհապետին կամ նախագահին՝ որու կը յանձնեն իրենց վեհապետներուն Յամանարարագիրները (Իթիմանամէ, Lettre de Crément): Խակ երկրորդ ու Երրորդ կարգի գեսպանները պաշտօնական այս ձեւակերպութիւնը կը կատարեն Արտաքին գործոց նախարարներուն հետ :

Դեսպաններուն պարտականութիւնն է՝ իրենց պատկանած տէրութիւններուն քաղաքական ու տնտեսական շահերուն հետ, սպասարկել նաեւ իրենց հպատակաց ամէն կարգի իրաւունքները : Դեսպաններու ըերանացի ու դրաւոր պաշտօնական յարաբերութիւնները ընդհանրապէս տեղի կ'ունենան ֆրանսերէն լեզուաւ, որ է գիւտանագիտութեան պաշտօնական լեզուն (Sangue Diplomatique) :

Դեսպաններուն եւ իրենց պաշտօնէից անձը, ինչպէս նաեւ իրենց պաշտօնատունները անբանաբարելի են, նոյնպէս՝ իրենց սեփական գոյքերն ու կարասինները զերծ են մաքսատուրքէ :

Դեսպաններու՝ հաւաքական նիստերուն մէջ կը նախագահէ այն՝ որ հնութեան կարգով Երիցազրյն է (Doyen): Պաշտօնական ընդունելութեանց տոթիւ ալ՝ Երիցագոյն դեսպանը միեւնոյն իրաւունքները կը վայելէ:

Երբ դեսպան մը արտասովոր պարագայի մը մէջ եւ կենսական խնդրոյ մը համար վերջնագիր (Խլթիւմաթօմ) մը ներկայացնելով գոհացում չստանայ ու իր Յանձնարագիրները ետ պահանջէ, եւ կամ, երբ դեսպան մը յանկարծ մեկնի իր պաշտօնատեղիէն ու իրեն յաջորդ մը չկարգուի, այդ պարագամն կը նշանակէ որ երկու տէրութեանց միջեւ յարաբերութեանց խղում պատահած է եւ որ կրնայ պատերազմի յանդիլ:

Եւլուպայի 7 Մէծ տէրութիւններն են՝ Անզիա, Ֆրանսա, Ռուսիա, Գերմանիա, Աւստրիա, Իտալիա եւ Օւմն. Կայսրութիւն:

ԳԼՈՒԽ Բ.

ՀԻՒՊԱՍՈՅՈՒԹԻՒՆ

Հին ատեն, Հռոմայեցիք ունէին Հիւպատոսներ (Consul) որոնց պաշտօնն էր 1. Ծերակոյտին ու ժողովրդային ժողովներու նախագահէլ. 2. Օրէնքներն ու տրուած վճիմները գործադրել. 3. Զօրաց հրամանատարութիւնը վարել. 4. Ծերակոյտին կողմանէ՝ օտար ազգաց հետ դաշնագրութիւններ կրել, եւն.։ Մինչդեռ այսօր, Հիւպատոս բարին իմաստը եւ անոր վարած պաշտօնն ընութիւնը ըսլորովին տարեք եւ հետեւեալն է:

Կառավարութիւնները Հիւպատոսներ կը զրկեն

առէրութեան մը մայրաքաղաքն ու անոր գլխաւոր քաղաքները, հոն՝ իրենց հպատակներուն տնտեւական շահերը, անձը, պատիւը եւ ստացուածքը պաշտպանելու նույտումկաւ: Նոյնպէս, Հիւպատոսները իրենց հպատակներուն իրարու հետ ունեցած գատները կը տեսնեն եւ իրենց գտնուածքաղբին ու գաւառին առեւտրական, ճարտարարուեստագիտական ու տնտեսական վիճակի մասին՝ պարբերական Տեղեկագիրներ կը զրկեն իրենց պատկանած Պետութիւններուն: Այս վերջին գործողութեան համար, Հիւպատոսները երկրին զինուորական գրութիւնը, ներմուծուած նորութիւնները մօտէն ուտումնամիրելու համար՝ կ'ունենան Զինուորական Կյորդ (Attaché Militaire) անունով զինուորական մէկ մէկ պաշտօնեաններ, ինչպէս որ, Պետականներն ալ իրենց գտնուածք երկրին զինուորական գրութիւնը, ներմուծուած նորութիւնները մօտէն ուտումնամիրելու համար՝ կ'ունենան Զինուորական Կյորդ (Attaché Commercial) անունով մասնակի միացնեան ալ, Պետականութեան սկզբ իր ստափանաններն ունի, ինչպէս ընդհանուր Հիւպատոսութիւն (Պաշտէնական կամ Պատէնտէր, Premi e Gonsul) որ իր իրաւասութեան ներքեւ եւ որոշ շրջանակի մը մէջ Փոխ Հիւպատոսներ ունի, 2. Հիւպատոսութիւն, որ առանձին շրջանակի մը Հիւպատոսն է՝ առանց իր տրամադրութեան ներքեւ ստորագիրգեալներ ունենալու: 3. Փոխ Հիւպատոսութիւն (Շէհպէնակը Վէքըլի, Vice Consul): 4. Պատուակալ Հիւպատոս (Consul Hono·aire) որ, թէպէտ անթոշակ, բայց վարդպին համար պատուարեք պաշտօն մըն է:

Հիւպատոսներն ալ՝ իրենց գտնուածք շրջանակն մէջ դիւնագիտական ներկայացուցիչի պաշտօն կը կատարեն եւ իրենց հպատակներուն դառները կը տեսնեն:

Միայն թէ պէտք է գիտնալ որ, Օսմ. պետութիւնը, իբրեւ բազմաթիւ քրիստոնեայ ժողովուրդներ պարունակող տէրութիւն մը, գարեր առաջ եւ զանազան պարագաներու բերմամբ, Եւր. տէրութեանց հետ կնքած դաշնագրութեանց հետեւանքով, ճանչած է անմնց՝ իր ներքին գործերուն առափան մը միջամտելու իրաւունքը, այնպէս որ, Եւր. մեծ տէրութեանց դեսպաններն ու հիւսաւասները Օսմ. պետութեան մէջ կը վայելեն մասնաւոր իրաւունքներ՝ որոնք կը կոչուին Capitulations:

ՄԱՍՆ Զ.

Օսմն. Սահմանադրութեան հիմնական

Ակզիմանական Ակտերը

Թէպէտ Օսմն. Սահմանադրութիւնը Խորհրդարանին մէջ վերաբնուուելու վրայ է, սակայն մինչեւ այդ գործողութեան աւարտիլը, 1876ին, Համիլտոն օրով եւ Միտհաթ փաշայի նախաձեռնութեամբ հրատարակուած Սահմանադրութիւնը, իբրեւ պետութեան օրէնք, գործադրութեան մէջ ըլլալով, հարկ է որ անոր գլխաւոր տրամադրութիւնները գիտնանք:

Օսմանեան Պետութիւն

Յօդ. 1. Օսմն. Պետութեան այժմու երկրները եւ մասերը, առանձնաշնորհնեալ նահանգները ամէնը մէկ ամբողջութիւն մը կը կազմեն, եւ ոչ մէկ ատեն եւ ոչ մէկ պատճառու չն կրնար անջատուիլ:

Յօդ. 2. Օսմն. Պետութեան մայրաքաղաքը Պոլիս է, եւ այս քաղաքը միւս Օսմն. քաղաքներէն առանձին որ եւ է առանձնաշնորհ եւ կամ ապահարկութիւն չունի:

Յօդ. 3. Օսմն. փառաւոր կայսրութիւնը, ունենաւ լուլ իր վրայ իսլամական մեծ Խալիֆայութիւնը, Աղ

Օսման գերգաստանէն ամէնէն մեծ զաւկին կը պատկանի, ըստ վաղեմի սովորութեան:

Յօդ. 4. Վեհ. Սուլթանը՝ իր Խալիֆա, Խոլամա-կան կրօնքին եւ բոլոր Օսմ. Հպատակաց վեհապետն ու թագաւորն է:

Յօդ. 5. Վեհ. Սուլթանին կայս. անձը նուիրական եւ ոչ պատասխանատու է:

Օսմ. Հպատակներու Ընդի. Իրաւունիները

Յօդ. 8. Օսմ. Պետութեան հպատակութեան մէջ զանուող անհատներու ամէնքն ալ, ինչ կրօնքի եւ ծէսի ալ պատկանին, առանց բացառութեան ՕՍՄԱՆԾԻ կը կոչուին:

Յօդ. 9. Օսմանցիներուն ամէնքն ալ անհական ազատութեան տէր եւ պարտաւոր են ուրիշին ազա-տութեան ոտնձգութիւն ընել:

Յօդ. 10. Անհական ազատութիւնը ամէն յարձա-կումէ գերծ է: Ոչ ոք, օրէնքին սահմանած պատճառ-ներէն եւ եղանակէն զատ, որ եւ է պատրուակով չի կրնար պատճուիլ:

Յօդ. 10. Օսմ. Պետութեան կրօնքը Խոլամութիւնն է: Սյս հիմը պահպանելով հանդերձ, ժողովուրդին ան-դորրութեան եւ հանրային բարոյականին չվեսակուու պայմանաւ, Օսմ. Երկիրներուն մէջ ծանօթ եղող բոլոր կրօնքներու ազատօրէն կիրարկուիլը եւ այլ եւ այլ հա-արակութեանց կրօնական առանձնահորհումներուն, ըստ առաջնոյն կիրառումը պետութեան պաշտպանու-թեան ներքեւ են:

Յօդ. 11. Մամուլը, օրէնքին սահմանին մէջ ազատ է Յօդ. 17. Օսմանցիներուն ամէնքն ալ օրինաց առ-ջեւ, կրօնական եւ ծիսական գործերէն շատ, երկրին իրաւունց եւ պարտականութեան մէջ հաւասար են:

Յօդ. 18. Օսմանեան հպատակները պետական պաշ-տօններու մէջ ծառայութեան կոչուելու համար, պայ-ման է որ պետութեան պաշտօնական լեզուն՝ Թուր-քերէնը գիտնան:

Յօդ. 19. Պետական պաշտօնէութեան մէջ բոլոր հպատակները իրենց կարողութեան եւ ընդունակու-թեան համաձայն, պատշաճ պաշտօններու կը կոչուին:

Յօդ. 20. Որոշեալ տուրքերը, մասնաւոր կանոն-ներու համաձայն, բոլոր հպատակաց միջին եւ ամէնուն կարողութեան համեմատ կը բաշխուին:

Յօդ. 21. Ամէն ոք, ըստ սովորութեան, իր տիրա-ցած ինչքին եւ կալուածին մասին ասլահով է: Հանրա-ցին շահերու համար, մինչեւ որ պէտքը չհաստատուի եւ օրինաց համաձայն արժեգինը մինչեւ որ կանխիկ չհաստուցուի, ոչ մէկուն սեփականութիւնը եղած կալ-ուածը չկրնար ասնուիլ:

Յօդ. 22. Օսմ. Երկիրներուն մէջ, իրաքանչիւր անհատի բնակարանը եւ օթեւանը ոտնձգութիւնէ գերծ է: Օրէնքին սահմանած վիճակներէն դուրս, որ եւ է պատճառով, կառավարութեան կողմէ ոչ մէկուն բնա-կարանը կամ օթեւանը բանի չմանուիր:

Յօդ. 24. Գրաւում, տարբապարհակ աշխատառութիւն (անկարեա) եւ տոյժ (Ճէրլիմէ) արգիլուած են: Բայց պա-տերազմի միջոցին, ըստ սովորութեան, սահմանուելիք տուրքերն ու վիճակները բացասութիւն կը կազմնն:

Յօդ. 25. Օսմանց օրէնքի մը վրայ յենլու, տուրք եւ մաքս անունով եւ կամ ուրիշ անունով ոչ մէկէն զրամ չկրնար անուիլ:

Յօդ. 26. Տահճանք եւ որիշ ամէն կարգի չարչառանք բացարձակապէս արդիուած են:

Գոշադադիր իշխանութեան պարտիերը

Յօդ. 27. Ինչպէս որ Մեծ Եպարքոսութեան եւ Շէյս-ի-լ-Իոլամութեան պաշտօնները Սուլթանին կողմէ վատահուած անձերու կը յանձնուին, միւս նախարարներու պաշտօններն ալ կայսերական իրատէով կը հուսատուին:

28. Նախարարաց խորհուրդը Մեծ Եպարքոսին նախագահութեան ներքն կը գումարուի եւ ներքին ու արտաքին կարեւոր գործերու իրաւասուն է: Խորհրդակցութեանց մէջ արտօնութեան կարօտ որոշումները կայս. իրատէով կը գործադրուին:

Յօդ. 30. Կետութեած նախարարները՝ իրենց պաշտօնին վերաբերեալ վիճակներու եւ գործանութեանց համար պատասխանատու են:

Յօդ. 32. Ամբաստանուած նախարարներու զատավարութիւնը մասնաւոր օրէնքով պիտի որոշուի:

Յօդ. 33. Իրենց պաշտօններէն գուրս եւ սոսկ իրենց անձին վերաբերեալ ամէն կարգի զատերու մէջ՝ նախարարները միւս Օսմանցի անհատներէ բնուած տարբերութիւն չունին: Սյա կարգի գործերու զատավարութիւնը ձեռնհաս հասարակաց գատարանին կողմէ կը կատարուի:

36. Խորհրդարանին չգումարուած ատենները, պետութիւնը վտանգէ մը եւ կամ ընդհանուր ապահովութիւնը վնասէ մը զերծ պահելու համար, երբ հարկեցու-

ցիչ պատճառ մը ըլլայ, եւ այս մասին արուելիք օրէնքին խորհրդակցութեան համար երբ ժողովին հրաւիրման եւ գումարման ժամանակ չըլլայ, Սահմանադրութեան արամադրութիւններուն հակառակ չըլլալու պայմանաւ, նախարարաց խորհուրդին կողմէ արուած որոշումները, մինչեւ երես, Ժողովին գումարումով տաւիք օրոշումը, կայս. իրատէով՝ առժամապէս օրէնքի ոյժ կ'ունենան:

Օհենադիր իշխանութեան պատերը

Յօդ. 42. Խորհրդարանը. Մերակոյտ ու երեսիոսական ժողով անուններով, իրաբմէ տարբեր երկու ժողովներ կը պարունակէ:

Յօդ. 43. Խորհրդարանին երկու ժողովներն ամէն արի նայմին սկիզբն կը գումարուին եւ կայս. իրատէով կը բացուին, եւ Մարտի սկիզբը գարծեալ կայս. իրատէով կը փակուին: Սյա ժողովներէն մէկը՝ միւսին չգումարուած ատենը նիստ չկրնար գումարել:

Յօդ. 44. Պետութեան կողմէ երբ պէտք տեսնուի, Վէհ. Կայորը կրնայ Խորհրդարանը որոշեալ ժամանակէն առաջ բանալ եւ որոշեալ ժամանակամիջոցին՝ զումարումները կրատակել եւ կամ երկարաձգել:

Յօդ. 45. Խորհրդարանին բացման օրը, Վէհ. Կայսեր եւ կամ իր կողմէ փախանորդաբար Մեծ Եպարքուանին ներկայութեամբ եւ պետական նախարարներուն ու երկու ժողովներուն, բացումը կը կատարուի եւ ընթացիկ տարւոյն մէջ պետութեան ներքին վիճակին ու արտաքին յարաբերութեանց եւ յաջորդ տարւոյն

մէջ ձեռք առնուիլը պէտք տեսնուած եւ միջոցներուն
ձեռնարկութեանց մասին կայս. դահաճառ մը կը կար-
դացուի:

Յօդ. 51. Անհատ մը յիշեալ երկու ժողովներէն
երկութիւն (Երեսփոխան եւ Ծերակոյտ) միանդամայն
չկրնար անդամակցիլ:

Յօդ. 55. Օրինագիծ մը, նախ Երեսփ. ժողովին,
յետոյ Ծերակոյտին մէջ յօդուած առ յօդուած կը կար-
գացուի եւ իւրաքանչիւր յօդուածին քուէ արուելով,
մինչեւ որ մհծամասնութեամբ չորոշուի եւ որոշումէն
ետք ամբողջութեանը համար կրկին մհծամասնութեամբ
որոշում չտրուի, ընդունելի չըլլար:

Ծերակոյտին կազմութիւնը

Յօդ. 60. Ծերակոյտին նախագահը եւ անդամներու-
առաւելադոյն թիւը՝ Երես. Ժողովին մէկ երրորդ մասը
չանցնելու պայմանաւ, ուղղակի վեհ. Կայսեր կողմէ
կ'անուանուին:

Յօդ. 61. Ծերակոյտի անդամ անուանուելու համար,
պէտք է որ մնա գործերով հանրութեան վստահութեան
արժանի եւ պետական գործոց մէջ բարւոք ծառայու-
թիւններով հանրածանօթ անձ ըլլայ եւ 40 տարեկա-
նէն վար չըլլայ:

Յօդ. 62. Ծերակոյտի անդամակցութիւնը ցկեանս է:

Յօդ. 63. Ծերակոյտի անդամակցութեան ամսականը
10,000 դր. է, ուրիշ անունով. զանձէն թոշակաւոր-
ուած անդամին ամսականը եւ ոռօնելը եթէ 10,000

դէջ վեր է, նոյնչափին կը վերածուի, եւ եթէ 10,000
դշ. կամ աւելի է, կը տհաստատի:

Երեսփոխանական Ժողով

Յօդ. 65. Երեսփ. Ժողովին անդամներուն թիւը՝
Օսմ. հպատակ ամէն 50,000 էրիկ մարգու վրայ մէկ անձ
հաշուելով. կը կազմուի :

Յօդ. 66. Էնտարական գործը գաղանի քուէարկու-
թեան վրայ կը հիմնուի :

Յօդ. 69. Երեսփոխանական ընդհանուր ընտրութիւն-
ները 4 տարին մէկ անդամ տեղի կունենան եւ իւրա-
քանչիւր Երեսփոխանին պաշտօնավարութեան շրջանը
թէեւ չորս տարի է, սակայն կրնայ վերջնտրուիլ :

Յօդ. 71. Երեսփ. Ժողովին իւրաքանչիւր անդամը
զինքն ընարող շրջանակին առանձին փոխանորդը չէ, այլ
բոլոր Օսմանցիններուն փոխանորդը կը համարուի :

Յօդ. 76. Իւրաքանչիւր Երեսփոխանի 20,000 դր.
տարեկան եւ 5000 դր ամսական թոշակ պիտի վճարուի
պետական գանձէն. նաեւ, քաղաքային օրինաց համա-
ձայն, երթուղարձի համար ճամբու ծախս պիտի վճարուի:

Յօդ. 80. Երեսփ. Ժողովը կը խորհրդակցի իրեն-
յանձնուած օրէնքի ծրագիրներուն վրայ : Սուսնց մէջ
ելմտական գործերու եւ Սահմանագրութեան տրամադր-
ութիւնները կը մերժէ, կ'ընդունի եւ կը բարեփոխէ,
եւ ինչպէս որ ընդհանուր ծախքերու ելեւմտացոյցի կա-
նոնագրին մէջ գրուած է, Երեսփ. Ժողովին մէջ ման-
րամտանօրէն քննուելէ ետքը, անոր քանակութեան մա-
սմին՝ նախարարներու հետ որոշում կը տրուի եւ ասոր

զէմ ցոյց արուած հասոյթներուն որակն ու քանակը բաշ-
խելն ու հայթայթելն ալ՝ նախարարներուն հետ կ'որոշեն:

Յօդ. 113. Երբ երկրին մէկ կողմը խռովութիւն մը
տեղի ունեցած ըլլալը հաստատող ապացոյցները տես-
նուին, կայս. կառավարութիւնը իրաւունք ունի այդ տեղը
առժամեայ կերպով պաշարման վիճակի մէջ զնելու :
Պաշարման վիճակը (Խտարէի Էտրֆիյէ, Etat de Siège)
երկրին օրինաց եւ կանոնաց առժամեայ գաղարումը կը
նշանակէ եւ պաշարման վիճակին ներքեւ գոնուող տե-
ղին վարչութիւնը մասնաւոր հրահանգով մը պիտի որոշ-
ուի : Այն անձները որոնց կառավարութեան ապահովու-
թիւնը խանգարած ըլլալը ոստիկանական քննութեամբ
հաստատուի, անոնց՝ կայս. երկիրներէն արտաքուիւը
միմիայն վեհափառ կայսեր կը պատճանի :

Յօդ. 115. Հիմնական օրէնքին նոյն իսկ մէկ յօդ-
ուածը եւ ոչ մէկ պատճառաւ ու պատրուակաւ մը գոր-
ծադրութենէ չպիտի դադրի :

ՄԱՍՆ Է.

ՀԱՅ ԱԶԳԻՆ

Եկեղեցական եւ Վաշական
կազմակեւպութիւնը

ԳԼՈՒԽ Ա.

Հայերը, թէ՛ իրենց ծագումով եւ թէ իբրեւ
Քրիստոնեայ, աշխարհիս հնագոյն ազգերէ մէկը
եղած են, ունենալով իրենց յասուկ բնավայրը,
լեզու, կրօնը, պատմութիւնը, քաղաքակըր-
թութիւնն ու գրականութիւնը՝ զորս կըցած են
պահպանել, հակառակ գարերու ընթացքին մէջ
իրենց կրած բուռն հալածանքներուն եւ անփերջ
հարսահարութեանց :

Մեր պատմական հայրենիքը՝ ՀԱՅԱՍՏԱՆ, այ-
սօր բաժնուած է երեք տէրութեանց՝ Թուրքիայ,
Ալեքսայ եւ Պարսկաստանի միջեւ :

Մենք Հայերս, իբր Քրիստոնեայ ազգ, ունինք
մեր ուրայն եկեղեցին որ, ըոլորովին ժողովրդա-
կան կազմակերպութիւն մ'ունի եւ կը կոչուի «Հա-
յաստանեայց Ուղղափառ եւ Առաքելական Եկե-
ղեցի», հիմնեալ ի վերայ Արքազան Առաքելոց Թա-
գէի եւ Բարթողիմէուայ» :

Հայաստանեայց եկեղեցին հոգեւոր պետք կը
կոչուի «Ընդհանրական Հայշապետ» կամ «Ամե-
նայն Հայոց կաթողիկոս», որու Աթոռը կը գտնուի

ի Ա. Էջմիածին եւ որու առաջին Գահակալն եղած
է Ս. Գրիգոր Լուսաւորիչ : Ընդհանրական Հայրա-
պետք կ'ընտրուի Համօրէն Հայ աղդին Եկեղեցա-
կան եւ աշխարհական սպասովամտորաց Հաւաքա-



Ս. Էջմիածին

կան քուէով , բայց երկու ընտրելիներու վայ ,
որոնց մէկը կը վաւերացնէ Ռուսիոյ կայսրը (1) :
Էջմիածնայ կաթողիկոսը , իբրեւ Հոգեւոր Գերա-
գոյն պետ , ինքը , Սինհագին հետ կը սնօրինէ Ռու-
սահայոց Հոգեւոր պէտքերը : Նոյնակէս՝ կը սնօրինէ
կարգ ու սարքը , Միւսն կ'օրհնէ , Եպիսկոպոս կը
ձեռնադրէ , ամուսնալուծման վճիռներ կ'ուտայ ,
իր Հոգեւոր իրաւասութեան ներքեւ գանուած Ռու-
սասանի , Պարսկաստանի , Հնդկաստանի . Եւրո-
պայի գաղթականութեանց եւ Ամերիկայի Հայոց

(1) Երկու ընտրելիներու այս պայմանը՝ Ռուս Կառավարու-
թեան քաղաքականութեանը մէկ պահանջումն է որ բոլորովին հակա-
ռող է Հայաստաննայց Եկեղեցւոյ ոգիին :

առաջնորդներ կ'ընտրէ : Ամենայն Հայոց Հայ-
րապետին իշխանութիւնը մինչեւ իր մահը կը տեւէ :
Էջմիածին ունի Հնութեանց Հարսաւոտ թանգարան ,
եւ «Սրբարատ » անուն կրօնական ամսաթերթ :

Ռուսաստանի մէջ կը գտնուի իբր 1,800000 Հայ ,
որու մէծ մասը կովկասի մէջ է : Մեծն Պետրոս եւ
կաստարինէ Բ. Կայսրուհին , արաւաստհմանէն , Նոր
Նախիջեւանէն ու Գրիգորուսովիսէն Հայ գաղթա-
կաններ հրաւիրած են Ռուսաստան՝ ուր իրենց պար-
կեշու ու ձեռներեց ընթացքով , իրենց ասեւարա-
կան գործունէութեամբ , պետական ու զինուորական
ասպարէզներու մէջ իրենց ցոյց տուած գնահա-
տելի ծառայութիւններով՝ կովկասի ամէնէն կա-
րեւոր եւ քաղաքակրթիչ տարրը եղած են :

Մամնաւորապէս զինուորական ասպարէզին մէջ
Եւրոպական Համբաւ շահած են՝ Մատարեան , Աշխա-
զօֆ , Բէկնիուրօֆ , Մելիմօֆ , Լազարէֆ , Արդուրեանց ,
Տէր Ղուկասօֆ եւ Զերկովնիիովի նման անուանի զօ-
րապետներ :

Իսկ գրականութեան այլ եւ այլ ճիւղերու մէջ
նախանձելի Համբաւ մը շնուած են Խաչառու Աքով-
եանց , Ստեփաննու Խազարեանց , Միհայէլ Նարբանե-
անց , Փատկանեաններ , Բագրի , Սիրաս Շահազիկեանց ,
Առաքէլ Բաբակեանց (Լէօ) , Աղեքաններ Երեցեան , Գաբ-
րիէլ Առևուշէանց , Պերճ Պոօշեանց , Շիրվանզատէ ,
Միրսի Լիմին , Գաբրիէլ Այլազովսի , Ահարնեան ,
Գր. Արծրունի Եւլն . Եւլն .

Ժամանակակից երեւելի Հայրապետներ եղած
են՝ Եերսի Ե. Աշտարակեցի , որ իր անունով Տիմիլսի
մէջ հիմնած է Եերսիսեան Բարձրագոյն Վարժա-
րանը , Գեորգ Գ. որ զանուզան կարեւոր շնութիւն-
ներէ ի զատ՝ Էջմիածնայ մէջ հիմնած է Գեորգ-

եան ձեմարսնը, նոյնպէս՝ Մկրտիչ Խրիստեան եւ
Մատքեռ հզմիրշեան Լաթողիկոսները:

Կովկասի մէջ՝ բաց ի Ծխական (թաղային) վար-
ժարաններէ՝ կը գտնուին նաև՝ Արծետագիտական



ԳԵՐՈԳ Դ.

ու Երկրորդական վարժարաններ, թարգմաններ՝
Հրատարակչական ընկերութիւններ, բարեգործա-
կան հաստատութիւններ, լսարաններ, ընթերցա-
տուններ եւն. Լջմիածնի մօտերը եւ Կովկասի մէջ,
իբրեւ պատմական հնութիւններ, երեւելի են Հորիփ-
սիմեանց, Գայեանեանց, Շողակարի. Սանահինի եւ
Տարեւի վաճքերը, Անիի, Արտաշատի, Երուանդաշատի
եւն. աւերակները:

Ուուխոյ մէջ՝ ամէն թեմ ունի իր Առաջնորդը
կամ Փոխանորդը որ կը կոչուի Յաշորդ: Առաջնորդը
կամ Փոխանորդը կը վարէ իր թեմին հոգեւոր գոր-

ծերը Կոնսիսորիա կոչուած ժողով մը, որ կը հա-
մապատասխանէ Կ. Պալտոյ մէջ Կրօնական Ժողո-
վին՝ որու մէջ աշխարհական տարրը մասնակցու-
թիւն չունի: Խո՛լ նիւթական մատակարարութեան



ՆԵՐՍԵՍ Ե. ԱՇՏԱՐԱԿԵՑԻ

Համար կ'ընալուի միակ անձ մը որ տեսակ մը
Եկեղեցպանի պաշտօն կը կասարէ (Երեցիոխ):

Ուուսահայ բալոր Եկեղեցազատական կալուած-
ներու ընդհանուր մասակարարութիւնը կեդրոնա-
ցած է Լջմիածնայ Սիւնչովին Ճեռքը, ճիշ ինչ-
պէս որ է՝ կառավարութեան մը կեդրոնի Ելեւմատ-
կան իշխանութիւնը:

Խւրաբամչիր թեմ իր ընկելիք տարեկան ծա-
խուց համար՝ նախավէս արտօնութիւն կըստանայ
Լջմիածնէն եւ աւելցած գումարը կը զրկէ Սիւն-
չովին, իսկ անբաւական եղած պահան, գարձեալ
Սիւնչովն է որ կը հսկայ պականձ գումարը:

ԳՐԱԴԱՐԱՆ

ՊԱՐՈՒԿԱԾ ԱՅ

1587ին, Պարսկաստանի մէջ լուգաւարեց Շահ-Ապարան, որ 1603ին Դաւրէժն առնելավ՝ մասս Արարատ։ Օսմանցիք, աշադին բարեակ մը յանձնեցին Սինան փաշային, որպէս զի Պարսից գէլմ քալէ։ Շահ-



ՄԿՐՅԱՉ ԱՐԻՄԵԱՆ

Ապարան այս լուրի առնելուն, Հրամայեց Հայերուն որպէս զի Արարատայ Պաշարը հաւաքութն՝ ուսովից բարի ճամբար հանեց 25.000ի չափ բնասնիք եւ սոսկալի չարչարանքներով Եւստիս գետէն անքուած կան նաւերավ եւ կամ լողալով բանի անցուց Պարսից սահմանը՝ կէս առ կէս գետամսին ըլլալէ յետոյ։

Շահ-Ապարան, Հակառակ իր խոսաման, այրեց Զուրա քաղաքը՝ որու բնակիչները գաղթելով, Ապարանի մօտ հիմնեցին Նոր Զուրան։

Պարսից շահը, իր 1200 ընտանիքէ բաղկացած նոր գաղթականներուն սիրու շահելու նպատակաւ շատ սիրով վարուեցաւ անսնց հետ։ Կրօնի աղաստութիւն տուաւ, եւ մինչեւ անգամ, հանդիսաւոր տօներու հոյն իսկ եկեղեցի կ'երթար եւ շատ թեթեւ տուրքեր կը գնէր։

Շահ-Ապարան երկար պատերազմներ մղեց Օսմանցիներուն հետ եւ վերջապէս 1613ին ինքուած գաշնագրութեամբ՝ Հայաստանի արեւելեան մասը Պարսից կը մ'նար։

Սակայն Շահ-Ապարանի մահէն յետոյ, Պարսկայերը՝ տիրող տարբին մոլեսանդութեանը պատճառաւ, շատ նեղութիւններ ու հալածանքներ կրեցին, մինչեւ որ Հայաստանի կարեւոր մասերը, ինչպէս նաև Էջմիածին, անցան Ռուսաց տիրապետութեան ներքեւ եւ Պարսկահայերն ալ ազատ եղան իրենց ուզած երկիրները՝ Ռուսաստան կամ Հնդկաստան գաղթելու։

Պարսկահայոց տմբէնէն շէն եւ առեւտրական կեդրուր եղաւ Նոր Զուրան՝ որու բնակիչները իրենց կարտաններով յարաբերութեան մէջ էին Հընդկաստանի, Թիֆլիսի, Տրապիզոնի, Զմիւրնիոյ եւ Կ. Պոլսոյ հետ։ Պարսկաստանի Հայերն ալ իրենց վարոծ պետական եւ զինուորական բարձր պաշտօններով կարեւոր ծառայութիւններ մատուցած են Պարսիկ կառավարութեան։ Միայն թէ ցաւալի է որ, Պարսկահայ գաղթականութիւնը՝ գրական, գեղարվեստական եւ վերջապէս՝ մտաւորական ընդհանուր պարզացման տեսակէտով չե ունեցած

այն յառաջգիրով իւնը , ինչ որ կը տեսնենք Առևասհայոց մէջ :

Միայն թէ այս վերջին տարիներս , Պարակաչաց յերբ սկսած են այս մասին լուրջ չաճքեր լնել՝ Առևիան եւ Տաճկուստանին գաղթող իրենց հայրենակիցներուն գնահատելի թելադրութեամբը :

Պարակաստան ունի երկու Առաջնորդական վիճակ .— Առաջնին կեդրոնն է Զուղայի Ամենափրկչայ վաճքը որ կը կոչուի Առաջնորդութիւն Պարակասանի եւ Հնդկասանի : Երկրորդին կեդրոնն է Դաւրէժ , որ կը կոչուի Առաջնորդութիւն Արտպատականի Հայոց :

ԳԼՈՒԽ Գ.

Հ Ն Դ Կ Ա Յ Ա Ս Ֆ

Հայերը շատ հին ատեններէ ի վեր՝ արդէն սկսած էին առեւտրական յարաբերութիւններ մշակել մեծահարուստ Հնդկաստանի հետ : Սակայն Ժ. Դարունն նոր Զուղայի Հայերը նոր կենդանութիւն մը տուին այդ յարաբերութեամոց՝ կալկաթա , Պամլայ եւ Մատրաս քազաքներուն մէջ կարեւոր գողութներ հիմնելով եւ անկից սննդան Արևիան վուր եւ Այջլան կզզին : Նոյն իսկ Ժ. Դարուն վերջերը , երբ Անդլիացիք Հնդկաստանի տիրեցին , Հայերը իրենց գիրքը ո՛չ միայն վրայ ցաւուին , հասլա նաև՝ իրենց հարատութիւնն աւելի աճեցաւ :

Նիւթական յառաջգիրութեան հետ , Հնդկաչայերը մեծ զարկ տուին նաև իրենց իմացական գարգացման : Հիմնեցին վարժարաններ , տպարան-

ներ , հիւանդանոցներ եւ հիւպահոցներ , օգտակար գիրքեր հրատարակեցին՝ միշտ հետաքրքրուելով ընդհանուր ազգին վիճակով եւ շնայելով իրենց նիւթական տառած նպատաները : Իսկ 1794ին , Հնդկաչայը եղան Յարութիւն Քահանայ Շմաւոնեանի խմբագրապետութեամբ՝ Մատրասի մէջ՝ «Ազգարար» անուն սպարերախան տուղին Հայաթերթն հրատարակազնները :

Դարձեալ , Հնդկաչայերը այլ եւ այլ ազգօգուտ նպատակներավ լնկերութիւններ ալ կազմեցին , որոնց մէջ կալկաթայի «Առարտանեան» լնկերութիւնը «Մարդաբանիական Ճեմարան» եւ տպարան հաստատեց :

Հնդկաչայ երկու մեծահարուստ եւ ուսումնասէր ազգայիններ , Սամուել Մուրատեան և Ռաֆայէլ Դահրամներ , ահադին գումարներ կտակեցին՝ Ազգին ազքատիկ զաւակաց ինամեալ գաստիարակութիւն մը տալու նպատակաւ : Սակայն Վենետիկի Միթարեանները յաջողած են որ եւ է կերպար այդ աշագին գումարներուն տիրանալ եւ իրենց կամաց համաձայն գործածել : Իրաւ է որ Մուրատ Ռաֆայէլեան վարժարանը բացին Միթարեանք , բայց կտակալատարին վափաբանաց բուրովին հակառակ սպայմաններով եւ ուղղութեամբ :

Այս երկու մեծ բարեբարներուն հետ պէտք է միշել նաև Մակեն Բաբագեանը , որու կտակած գումարովը կը պահուին նոր նախինեանի Ազգակազմունքները :

Միայն թէ շատ ցաւովի է որ , Հնդկաստանի Հայերն ալ , Իշխաստանի , Մատափաստանի եւ Թիրանովատանիոյ հին ու բազմաթիւ Հայ գտղթականութիւններուն պէտք կամաց կամաց իրենց լեզուն , սպամութիւնը եւ կրօնքը մոռնալով , եւ մանաւանդ օտար-

Դերու Հետ իմասմութիւն հաստատելով՝ կորաւելու վասնգին մասնուած են : Պարսկաստանի եւ Հընդկաստանի Հայ թեմերը՝ ի սկզբան կախում ունէին ուղղակի էջմիածինին որ ինքը կ'անուանէր կամ ասածնորդներ կը զրկէր : Սակայն, հոգելոյս Խրիմեան կաթողիկոս՝ Հնորհէց անոնց ճիշտ Թրքահայոց Աշհմանագրութեան նման կամագրութիւն մը, որու համաձայն, Հիմայ, Պարսկահայք եւ Հընդկահայք, քուէով կ'ընորդեն իրենց ասածնորդներու ու տեղական Հոգաբարդութիւնները, որնք կը համապատասխանեն մեր թաղական Խորհուրդներուն :

Գլուխ Դ.

ՀԱՅԵՐԸ ԵՄՊՈՊԱՅԻ ԵԽ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԵՋ

Արդէն հին ժամանակներէ ի վեր՝ Եւրոպայի մեծ քաղաքներուն մէջ՝ առեւտրական վարծերով զբաղով սակաւաթիւ Հայ գաղթականութիւններ կային :

Սակայն, մասնաւորագէս Համիտեան հալածանիներու շրջանին, Հայաստանի եւ Կիլիկիոյ ներքին գտաւաներէն՝ բազմաթիւ Հայեր, սակաւեցան գաղթել արտասահման, Եւրոպա, Եգիպտոս եւ մասնաւոր՝ Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ ուր այսօր 50,000ի կը համնի իրենց թիւը :

Ամերիկահայերը՝ շուտապ զարդացան թէ՛ վաճառականութեան, թէ՛ արտեստից եւ թէ՛ ճարտարութեան այլ եւ այլ ճիւղերու մէջ՝ եւ նիւթական նախանձելի գիրք մը շինեցին՝ օժանդակելով

իրենց Հեռաւոր ընտանիքներուն նիւթական պէտքերուն :

50,000 է աւելի Ամերիկահայերը այսօր ունին եկեղեցական, ազգային, կրթական եւ մարդասիրական կամանաւոր կազմակերպութիւն : Կարեւոր կեդրաններու մէջ ունին ն եկեղեցի : Եւրոպայի Հայոց ասածնորդը, փոխն ի փոխը կը նասի լուսոն, Մանչեսթր, Մարսիլեա եւ Բարիք: Խակ Ամերիկայի Հայոց ասածնորդին՝ զործունէութեան եւ պաշտոնին գլխաւոր շրջանակները կը կազմէն՝ Թրեգիօ, Փոսթը, Նիւեօրֆ եւ Ռուսթր քաղաքները :

ԳԼՈՒԽ Ե.

Տ Ա. Ճ Կ Ա. Հ Ա. Յ Ք

Ցավթիչ Սաւլթան Մէհմէտ թ. 1453ին, Կ. Պալմաը Յունաց Ճեռքէն ամենելէն յետոյ, Պատասիլ Յովակիմ Եպիսկոպոսը, որ իր մահքիմ բարեկառնէր, Պալսոյ Պատրիարք կարգեց. ճիշտ այն ֆէրմաններով եւ ազգային ասանձնաշնորհութներով, զարսուած էր Յունաց Պատրիարքին :

Կ. Պալսոյ առաւմէն սուած, արդէն Պալսոյ մէջ գտնուածն սակաւաթիւ Հայ բնակչութեան վրայ՝ Հետպհետէ եկան աւելցան նոեւ ներքին գուտաներէն եւ Խրիմէն գաղթող Հայ ընսամնիքներ՝ որոնք հաստատուեցան Պալսոյ զանազան թաղերուն եւ Ղալաթիսյ մէջ : Բաց ի Պալտթիսյ Ա. Խուսաւորիչ եկեղեցիէն, որ Պալսոյ Հայոց ասածն եկեղեցին եղած է, Հայք իրենց հաստատած թաղերուն մէջ յածորդաբար հիմնեցին գարոցներ, ե-

կեղեցիներ, հոյնալէս ունեցան հիւանդանոց, դարմանատուն, հոչետուն եւայլն:

Կ. Պալսոյ Հայ ժողովուրդը երկու որոշ դասակարգերու կը բաժնուէր, Արհետաւոր դասակարգ եւ Ամիրաները՝ Հրենց պարագաներով:

Ամիրաները, ըստ աւանդութեան, Սնիի նախարարներէն սերոծ, աղեցիկ անձեր էին եւ աղդին մէջ մէծ հեղինակութիւն ունէին՝ իբրև Օսմաննեան Նախարարներու սեղանաւոր, սոկերչապեա, Արքունի Փողերանցի անօրէն, Վառօդապետ, Ճարտարապետ եւն: Իրենք էին որ կը վարէին աղդին ճակատագիրը, կը թական ու եկեղեցական մատակարարութեան վերաբերեալ բոլոր գործերը՝ անպատճանառու կերպով: Ամիրաները, իրենց աղդեցիկ գիրքին չնորհիւ՝ ուզած ատեհնին իրենց ուզած եկեղեցականը Պատրիարք կը կարգէին կամ կը հրաժարեցնէին՝ առանց ժողովուրդին Ճային կարեւորաւթիւն տալու:

Այս վիճակը շատ երկար ատեն տեւեց, մինչեւ որ, ժողովուրդը լուսաւորուեցաւ եւ նոր սերունդ մը՝ Եւրապական գաղափարներով եւ առողջ սկզբունքներով տոգորուած, պահանջեց որ, Ամիրայից միապետական եւ անպատճանառառ իշխանութիւնը վերջ գանելով՝ աղդը ինքն ըլլայ իր ճակատագիրն աէր եւ ինքը վարէ, որոշ եւ հինական օրէնքներու համաձայն: Ազգին կրթական, սմանեական, եկեղեցական եւ մարդաբանական գործերը:

Աշաւատիկ այս նապատակու՝ ժամանակին ամէնէն լուսամիտ, ճշմարիտ աղդամէր ու Եւրապական նոր գաղափարներով օժտուած՝ Արքունի Ճարտարապետ Պալեան Նիկողոս Պէյի թելադրութեամբ, Տօֆր Ռուսինեան, Տօֆր Ուրվիչին, Գրիգոր

Օտեան եւ Գրիգոր Աղարօն Էֆէնտիները, Ցրանստականին վրայ ձեւուած եւ անկէց թարգմանուած Սահմանագլութիւն մը կը խմբագրեն՝ Ազգին եւ Տէրութեան յարաբերաւթիւնները ճշդող: Այս նշանաւոր գէպը, այսինքն՝ Աղդ Արհմանագրութեան հաստատութիւնը տեղի ունեցաւ 1850, Մայիս 24ին:

Ըստ Արհմանագրութեան, Գործադիր իշխանութեան պեսն եւ Ազգին ու տէրութեան միջեւ՝ միջնորդն է Պատրիարքը, որուն ընտրութիւնը կը կատարուի հետեւեալ կերպով:

Պոլսոյ մէջ գտնուած ամէն եկեղեցականները՝ Համագումար Ժողով կազմելով՝ կը նշանակեն անունները այն բարոր եպիսկոպոսներուն, որոնք, կը օնական տեսականութիւնուն լուրջոյ տակ չեն գտնուիր եւ այդ ցանկը կը ներկայացնէ Քաղ. Ժողովոյ: Այս ալ, նշանակած անձերուն մէջէն ամէնէն արժանաւորներուն հինգը կը ներկայացնէ Բնդհ. Ժողովին որ գաղանի քուէից բացարձակ առաւելութեամբ, Հնգապատիկ ցանկին մէջէն մէկը կ'ընտրէ Պատրիարքը:

Բնարութեան արդիւնքը՝ Բնդհ. Ժողովոյ ներկայ երեսփախաններն ստարագրելով՝ Մազարայով մը եւ Տեղապահին միջոցաւ կը ներկայացնեն կառավարութեան՝ առ ի վաւերացումն:

Նորմատիր Պատրիարքը, իր պաշտօնին Ճեռնարկելէ ասսչ՝ կը հրաւերտուի Մայր Եկեղեցի՝ ուր Բնդհ. Ժողովոյ ներկայութեան, Հանդիսաւորապէս հետեւեալ տխարը կ'ընէ: «Ասածի Առաւելոյ եւ ի ներկայութեան Բնդհ. Ժողովոյ՝ հրազարակաւութիւնն համարի մը նաև Տէրութեան Ազգին, Եւ ճշմարտապէս հակել Ազգային Արհմանագրութեան անթերի գործադրութեանը»:

Սահմանադրական օրէնքով, Ազգին կառավարութեան գործերը յանձնուած են՝ Մայրաքաղաքէն ու գտաւաներէն ընտրուած 140 երեսփոխանուերու՝ որմաց ամբողջութիւնը կը կազմէ Ծնողիանու կամ Ազգ ժողովը:

Այս երեսփոխանուերուն 1/7 մասը, այսինքն՝ 20ը եկեղեցական Եղեսփոխանուեր են զար կ. Պոլսոյ մէջ գտնուող եկեղեցականուերը կ'ընտրեն :

Երկու եօթներորդ մասը, այսինքն՝ 4)ը գտաւաներէն կ'ընտրուին, իսկ չորս եօթներորդ մասը, այսինքն՝ 80ը, կ. Պոլսոյ թաղերէն ընտրուած երեսփոխանուերն են :

Աւելին, Թւրքահայոց 0/էնսդիր եւ Համարառու գերին մարմինն է Ազգ Ժողովը որ ինքը, գտղոնի քուէարկութեամբ կ'ընտրէ Գործադիր Խշխանութիւն կամ Վարչութիւնը՝ 14 աշխարհական եւ 14 եկեղեցական անձերէ՝ որոնք Պարտիարքին մըջոցաւ կը գտներացուին կայսերական հրամանաւ։

Կրօնական ժՈՂՈՎՈՅ պաշտօնն է՝ Ազգային եկեղեցական կարգ կանոններուն պահպանութեանը հոգ տանիլ, արժանաւոր եկեղեցականուեր պատրաստել, դպրոցներու մէջ կրօնի ուսումնան եւ ընդհանրապէս Հայ Եկեղեցւոյ ուսումնութեանց, Ժողովուրդին բարեպաշտութեանը նախանձախոդիր ըլլալ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՅ պարտականութիւնն է՝ Ազգին յարաքերական ու ներքին ո՛չ կրօնական ինդիները կարգադրել, իր տեսչութեան ներքեւ գտնուած Տէսուչ Խորհուրդներուն օգտակար թեւալբութիւնները լսել եւ գործադրել եւ Սահմանադրական օրինաց անթերի գործադրութեանը մօնէն հսկել։

Կրօն. եւ Քաղ Ժողովները՝ առանձին առանձին

կը գումարուին, բայց երկուքը միասին ալ գումարուելով խառն ժողովը կը կազմէն։ Վարչութեան այս երկու ժողովներան սաշաօնավարութիւնը կը տեւէ երկու տարի, եւ նոր ընտրութիւն կը կատարուի։ Սակայն նախորդ անդամները երկու տարին առաջ վերբնարելի չեն կրնար ըլլալ։ Քաղ Ժողովը ինքը կ'ընտրէ Տէսուչ Խորհուրդները որք են,

1. ԱԽՎՈՒՄՆ. ԽՈՐՀՈՒՄԴԻ, 2. ՏՆՏԵՍՈՒԿԱՆ ԽՈՐՀՈՒՄԻ, 3. ԳԱՏԱՋԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՄԻ, 4. ՎԱՆՈՐԼԻՅ ԽԱԲՀՅՈՒՄԻ, ԵԼԵԿՄՑԻՅ, ԿՏԱԿԱՅ եւ ԱԶԳ ՀԻՒՆԴԱԿԱՅԻ Հոգաբարձութիւնները :

Աւսումն. Խորհուրդյ պաշտօնն է՝ Ազգին զաւկաց գտատիարակութեան եւ կրթութեանը հոգ տանիլ, վարժարանաց կանոնաւորութեանը հսկել, արժանաւոր ուսուցիչները եւ հեղինակները քաջալերելով անոնց սպագմն սպահովել, օգտակար գտագիրքեր պատրաստել տալ եւն։

Տնտես. Խորհուրդյ պաշտօնն է՝ կ. Պոլսոյ մէջ գտնուած Ազգ Բոլոր հասաւութիւններուն ընդհանուր վերասեսցութիւնը։ Ինքը իրաւունք ունի Ազգ Ելեւմտից, կտակաց եւ Հիւանդանոցի հոգաբարձութեան, նաեւ բոլոր Թաղ ։ Խորհուրդներուն մատակարարութեանը վրայ հսկողութիւն կատարել եւ անոնց ամէն մէկին սրաշեալ ժամանակներու մէջ հաշիւ պահանջելով հաղորդել Քաղ Ժողովոյ։

Տնտեսական Խորհուրդը կը բաղկանայ եօթը անտեսագէտ ու վասահելի աշխարհական անձերէ։

Գատասանական Խորհուրդյ պաշտօնն է՝ ընտանեկան վէճերը լուծել եւ Բ. Գրան կողմանէ յանձնարարուած գտաերը քննել եւ որոշել։ Գատասանական Խորհուրդը իր ձեռնհասութենէն վեր եղող գտաերը կը յանձնէ՝ կրօնական կամ Խառն Ժողովներուն, որոնք իբր վերաբննիչ ատեան, կը քիննեն

այդ խնդիրները : Դատաստանական Խորհուրդը կը բաղկանայ՝ օրէնսդէտ, ամուսնացեալ եւ 40 տարին լրացուցած ութը անձերէ՝ որոնց կը նախապահէ Պատր. Փօխանորդը :

Վահերէից Խորհրդոյ պաշտօննէ, Թուրքիոյ մէջ գտնուած բոլոր վանքերուն — որոնց իւրաքանչիւրը Ազգ. Իշխանութենէն վաւերացուած կանոնագրու. Թիւնն եւ Վանահայքն ունի — ներքին ըարեկարգութեան, բարոյական զարգացման եւ արդիւնաւոր ուղղութեանը հսկածու եւ հսկող ըլլալ :

Վահորէից Խորհուրդը պարասաւոր է նուեւ իւրաքանչիւր վանքի կանոնաց գործադրութեանը հսկել, եկամուսներն ու հասոյմները սուռգել եւ ծախքերը քննել եւ կանոնաւորել : Վահորէից Խորհուրդը կը բաղկանայ եօթին անձերէ :

Եղեւմից Հոգաբարձուրինը կը բաղկանայ եօթը հաշուագէտ անձերէ, եւ որու պաշտօննէ՝ Ազգ. Կեդր. Մնասուկին տնաեսութիւնն ու համարակալութիւնը :

Կտակաց Հոգաբարձուրին պաշտօննէ՝ Ազգային Կտակաց անօրէնութիւնը : Իր պարտաւորութիւնն է կտակներու օրինաւոր կերպով եւ կտակակատարին նախատակին եւ փափաքին համեմատ գործադրութեանը հսկել :

Կտակաց Հոգաբարձութիւնը կը բաղկանայ երեք եկեղեցական եւ չորս աշխարհական անձերէ :

Հիւանդանոցի Հոգաբարձութեան պաշտօննէ՝ Ազգ. Ա. Փրկչեան Հիւանդանոցն եւ յարակից հաստատութիւնները կառավարել, մնոր սեփական կալուածներն ու եկամուսները սնուսենէլ, Ազգին նուիրատուութիւններով եւ Ազգ. Մնասուկին նախատակը մատակարարել զանոնք : Հիւանդանոցի Հոգաբարձութիւնը կը բաղկանայ ինը անձերէ, որոնց երկուքը

ալէտք է բժիշկ ըլլան : Ազգ. Հիւանդանոցի արդի նախակառոյց ընդարձակ հաստատութեան վերաշինութեանը նախաձեմարկ եւ նիւթապէս ու բարոյալէս նախատած է այն Հոգաբարձութիւնը, որ գլխաւորապէս կը բաղկանար՝ Միհայէլ Յակոբեան, Աւրովիկ կիւղպէնկեան եւ Տիգրան Կիւմիւշկերտանի նման վեհոգի ու աղճուատիրա անձերէ:

ԳԼՈՒԽ Զ.

ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՃՈՒԽԻԴԻՆԵՐ

Ամէն թաղ, իր բազմամարդութեանն համեմատ, հինգէն մինչեւ տասն երկու անձերէ բաղկացած թաղ. իր Խորհուրդն ունի : Ամէն ազգային անշատ որ 25 տարին լրացուցած է, որ ազգային տուրք կը վճարէ եւ ընտրողութեան իրաւունքէ զրիւած չէ, կրնայ մանակցիլ քուէարկութեան : Թաղ. Խորհուրդներուն պարտականութիւնն է՝ իրենց թաղին եկեղեցին պայծառութեանը հոգ տանիլ, թաղին վարժարանները բարեկարգ վիճակի մէջ պահել, թաղին աղքատներուն եւ կարօտեալներուն ձեռնուու գտնուիլ եւ թաղեցիներուն մէջ ծագած ընտանեկան վէճերը հաշտարար եղանակաւ կարգադրել :

Թաղ. Խորհուրդները կը վաւերացուին Թաղ. Ժողովէն, երբ քննէ թէ ընարութիւնը օրինական պայմաններով կատարուած է: Թաղ. Խորհուրդները համարատու են ուղղակի Ազգ. Վարչութեան : Իրենց պաշտօնը կը տեւէ չորս տարի եւ Ավերբերքելի են :

Կ. Պոլսոյ մէջ եղածին նորմն , գաւառաներու առաջնօրդներն ալ՝ տեղական ժողովներուն նախազահներն են : Գաւառային ամէն թաղ պէտք է ունենայ իր թաղ . Խորհուրդը : Խակ վեճակներու



ԱՐՈՎԵԱՆՑ

առաջնօրդանիստ քաղաքները կ'ունենան՝ ժողովուրդին քուէովն ընարուած իրենց Դաւառական վաղութին քուէովն ընարուած իրենց Դաւառական ժողովները՝ սրմաք կ'ընարեն աեղույն կրօն . Եւ Քաղաքական ժողովները եւ կը վաւերացուին կեդր . Վարչութենէն :

Առաջնօրդները Գաւառական Ընդհ . Ժողովոյ կողմէն կ'ընտրուին եւ Պոլսոյ Պատրիարքը այդ-

ընտրութեամ արդիւնքը Բ. Դրօն ներկայացնելով կայս . Ֆէրման կը ստանայ : Գաւառական առաջնօրդներուն պարագանութիւնն է՝ իրենց թեմին



ԶԱՄԱՌ ՔԱԹՈՒԱ

բոլոր քաղաքաց եւ գիւղերաւն ընտկչութեան հոգ գեւոր եւ կրթական վիճակին, ինչովէս նաև՝ անոնց կեսնաքին, ինչքին եւ սրասիւխն սրաշտպան կանոննի , Սահմանադրութեան անթերի գործադրութեանը հսկել, տեղույն կառավարութեան եւ իրեն հօսքն միջնօրդը ըլլալ եւ իր Վեճակին վերաբերեալ գործերու մասն՝ աեղեկութիւններ հաղորդել Ազգ . Պատրիարքարանի :

Տաճկաստսնի մէջ՝ բաց ի Կ. Պոլտոյ Պատրիարքութենէն, կան նաև Ա. Երուսաղէմի Պատրիարքական Աթոռը եւ Կիլիկիոյ ու Աղքամարի կաթողիկոսութիւնները :

Հայերս, երկար դարերէ ի վեր Ա. Երուսաղէմի




ՇԱՀԱԶԻՋԵԱՆՑ

մէջ ունինք կրօնական թանկագին հաստատութիւններ, Պատրիարքական առանձին աթոռ, Միաբանութիւն, ժառանգաւորաց վարժարան, տպարան եւ մեծարքէք հնութիւններ :

Երուսաղէմի Պատրիարքը կ'ընտրուի՝ Միաբանութեան կողմէն ներկայացուած եօթնահուն ցանկի

մը վրայէն զոր կրօն, եւ Քաղ. Ժողովները, գիւրութեան համար երեք հոգիի անունը՝ միայն զատելով, կը ներկայացնեն Ընդհանուր Հայոց Ժողովին, որ ազատ է շը ընտրել իր քուէն եւ հոչակել Պատրիարք Ա. Երուսաղէմի, որ անսպատճառ պէտք




ՊԵՐԵ ՊՈՅԵԱՆՑ

Է ԱԼՄԱՅ Միաբանութեան անդամ։ Երուսաղէմի Պատրիարքի կրօնան ընարուիլ նաև՝ Կոյն միաբանութեան վարդապետները։ Երուսաղէմի Պատրիարքը, Ա. Յակոբայ Աթոռին ցիւնան գահական է, միան գամայն, Հայոց Ազգին սեփական Երուսաղէմի ուխտեցիցն ու Մաքանութեան նոխա-

գահն է եւ վանքին կամոնագրին արտամագրութեանցը համամատ վարուելու կարեւոր պաշտօն ունի :

Կարողիկոսական Ա.քուներ

Կ. Պոլսոյ ու Ե. տւաղէմի՝ Պատրիարքութիւններէն, ի զատ, Թուրքիոյ մէջ կան նաև երկու կա-



Լ Ե Օ

Թողիկոսական Ա.թուներ՝ Ա. Աղբամարայ եւ Բ. Կիցիկոյ որոնց վրայ խօսեցանք :
Առաջինը՝ կը գտնուի Վանայ Մովին Համանուն

մոռքը կղզին մէջ եւ է՝ տեղական մասնաւոր աթոռ մը որ 16 տարիէ ի վեր թափուր կը մնայ :
Աղթամարայ կաթողիկոսին ընտրութիւնը կը



ՅՈՎՃԱՆՆԵՍԵԱՆՑ

կատարուի տեղացիներուն եւ Կ. Պատրիարքուանի մէկ ներկայացուցիչն նախագահութեամբ :
Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն աւելի կարեւոր է եւ աւելի բնդարձակ ասհմանի մը մէջ կը գտնուի :
Կիլիկիոյ կաթողիկոսն ալ կ'ընտրուի տեղացի աշխարհական եւ կրօնական պատգամաւորներու քուէով եւ նախագահութեամբ Աղդ. Պատրիարքուի կողմանէ նշանակուած պատուիրակի մը ան-

Էսագահութեամբ : Կիլիկիոյ Կաթողիկոսին Ավտոք
կը գտնուի Սիս, եւ այս պատճառաւ՝ Սոսյ Կարողի-
կոս ալ կը կոչուի : Սոյն երկու Կաթողիկոսներուն
կայս . Պէրաթը կ'առնէ Պոլսոյ Պատրիարքը, որու
միջոցաւ կը կատարուին իրենց յարաբերութիւն-
ները՝ տէրութեան հետ : Երուսաղէմի Պատրիարքը,
կիլիկիոյ եւ Աղթամարի Կաթողիկոսները՝ հոգեւոր
իշխանութեամբ կ. Պոլսոյ Պատրիարքէն բարձր, իսկ
քաղաքական իշխանութեամբ՝ անոր ենթակայ են :

Բաց ի Երուսաղէմի Ա. Յակոբայ եւ Սոսյ Մայ-
րավանքէն, Ասփական Թուրքիոյ մէջ կը գտնուին
նաեւ՝ Լիմ, Կոսով, Վարազ, Ա. Բարքուղիմեոս, Կար-
մըրուր, Հոգուց, Ա. Գրիգոր, Ա. Խաչ եւ Սաղմանորի
վանքերը՝ Վանայ մէջ :

Ա. Խաչ, Ա. Կիրակոս, Կարմը եւ Ասունածածնաց
վանքերը՝ Կարմոյ մէջ :

Քաղձրահայեայ վանք՝ Բալուի, Բարձրահայեաց՝
Ալպընի, Մակաբայեցոց՝ Տիարալէքիրի, Ա. Օհաննես,
(Իւշ Քիլիաէ) Ալաշկերտի, Ա. Կիրակոս՝ Քղի, Ա.
Կարապէ՝ Կեսոպիոյ, Ա. Օհաննես, Ա. Նշան եւ Ա.
Ոհնեայի վանքերը՝ Անքաստիոյ եւ Արմաշի Զարիսա-
փան Ա. Ասունածածնի վանքը՝ Խոմիսոյ մէջ :

Թուրքիոյ Հայերը, Երկար գարերէ ի վեր օրի-
նակելի հաւասարմութեամբ ծառայելով Օսմն.
Գահուն, իբրեւ արքունի Ճարտարապետներ, Վառո-
գապետներ, Փողերանոցի վերատեսաւճներ, պետա-
կան բարձրաստիճան պաշտօնատարներ, նախարար,
թարգման, բժիշկ, ուսուցիչ, սեղանաւոր, վաճառա-
կան, արհեստաւոր եւ վերջապէս ամէն ասպարէզի
եւ ամէն ճիւղի մէջ իրենց գործունէութեամբ,
պարկեշտութեամբ ու ձեռներեցութեամբ՝ թանկա-
գին ծառայութիւններ մասուցած են Օսմն. Կայս-
րութեան ու եղած են անոր ամէնէն կարեւոր

շինիչ, զարդացեալ եւ քաղաքակրթիչ տարրը՝
Ամրայից գասուն մէջ, իրենց ազգասիրական
գործերով երեւելի եղած են Տատեան, Պաղեան, Գա-
րակենեա, Խօրասաննեեան, Կելկելեան, Ճեղայիրշեան
եւն. ընտանիքները : Խոկ ասոնց ամէնուն գլուխը
պէտք է գասել Պէջնեն ՅԱ. ՐՈՒԹԻՒՆ ԱՄՒԽՆՅՆ,



ՊԵՋՆԵԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՄՒԽՆՅՆ

որ իր ազգասիրութեան, բարեպաշտութեան ու եկե-
ղեցասիրութեան իբր կենդանի կաթողներ եւ իր տ-
նունն անմահացնող բաղմաթիւ յիշատակներ թո-
ղած եւ այս պատճառաւ՝ իրաւամբ կոչուած է
ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԲԱՐԵԲՈՐ, եւ ցոլթան Մահմուռ
Բ.ի նման անուանի վեհապետի մը աննախընթաց
պատիներուն, թանկագին չորչաց եւ անսահման
վստահութեանն արժանի հանդիսացած է :

Հոռմէտական եւ Բողոքական Հայերն ալ՝ իրենց
առանձին հոգեւոր պետերը, ներքին կազմակեր-



ՍՈՒԼԹԱՆ ՄԱՀՄՈՒԴ Բ.

ալութիւնն ու օրէնքներն ունին՝ որոնցմավ կը վարեն
իրենց կրծական եւ հանդային գործերը :

ԳԼՈՒԽԻ Ի.

Ե Գ Ի Պ Տ Ա Հ Ա Յ Ք

Բագրատունեաց, բայց մանաւանդ՝ Ոսուբին-
եանց տէրութեան անկումն յետոյ, բազմաթիւ
Հայ ընտանիքներ սկսան գողթել եղիպատօս՝ ուր
հետզետէ իրենց գործունէութեամբ, արչեստնե-
րով, առեւտրական ձեւներեցութեամբ եւ վարած
պետական բարձր սպաշտուներով՝ կարեւոր գիրք մը
գրաւեցին։ Եղիպատօս, Պոլսոյ Պատրիարքութեան

իրաւասութեանը ներքեւ առանձին առաջնորդու-
թիւն մըն է եւ ունի Հայկական երկու եկեղեցի,
մին՝ Ալեքսանդրիոյ եւ միւսը՝ Գահիրէի մէջ՝ գա-
ւառական երկու առանձին վարչութիւններով։

Եղիպատօհայ գաղթականութեան մէջ, թէ՛ եւ
ըն մատուցած պետական խանկագին ծառայու-



Մէծ հայր Ենասէր

ՆԵՐՍԵՍ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ

թիւններով եւ թէ իրենց ազգակիցներուն ընձեռած
կրթական եւ մարդասիրական մեծամեծ բարիքնե-
րով նախանձելի համբաւ մը շինած է նուպարեան
Դերգաստանը՝ որու ամէնէն երևելի շառաւիզն
է հիմայ. Պողոս նուպար փաշա, որդին՝ Եղիպատօսի
մեծանուն նախարարապետ ՆՈՒՊԱՐ փաշայի, զոր Եւ-
րոպացիք իրաւամբ կոչած են «Առեւելքի Քավարուր»։

Վերջերս, Պողոս նուպար փաշայի նախանձեռ-
նութեամբ հիմնուեցաւ «Հայկական Բարեգործա-
կան Ընդհ. Միութիւն»ը, որ հետզետէ ամէն Հա-
յագնակ կեդրոններու մէջ իր մատնաճիւղերն ունե-
նալու վրայ է։ Այս Միութեան նալառակն է, Ազ-

գին Տնտեսական զարգացման, ինչպէս նաև՝ դաստիարակութեան կարեւոր գործին սասարել, ճի՛շտինչպէս որ է Հրէից « Խորայէլեան Միութիւն»ը ,
Alliance Israélique:

Կարեւոր են նաև Պուլկարիոյ եւ Արեւելեան Բութէլի Հայ գաղթականութիւնները՝ որոնք իրենց պարկեշտ եւ արդիւնաւոր գործունէութեամբ՝ տեղական կառավարութեան եւ ժողովուրդին համականքը շահած են:

Իսկ գժբախտաբար, Ուումանիոյ Հայ գաղթականութիւնը՝ Լէհաստանի եւ Մաճառիստանի Հայ գաղթականութիւններուն նախ, օտարանալով՝ խպառ կորսուելու վասնգին ենթակայ է : Ինչպէս ոք տեսանք, Հայ Ազգը, գժբախտ պարագաներու հետեւանքով, իր հայրենիքէն դուրս, գրեթէ աշխարհիս ամէն մասերուն մէջ ցրուած է՝ իբրեւ պարկեշտ քաղաքացի, իր խելքովն ու աշխատութեամբ կարենալ իր կեսնքը, իր ապրուստը եւ ասլագանց ապահովելու նպաստիւալւ :

Միայն թէ, մեր այս ցիրուցան վիճակին մէջ մեծ ու կարեւոր պարտականութիւն մը ունինք, այսինքն՝ պէտք է աղէկ մը համոզուած ըլլանք որ, մեր Ազգային գոյութեան եւ անոր պահպանութեան ամէնէն ամուլ եւ ամէնէն հասաստուն խարիսխներն են՝ մեր Մայրենի լեզուն, մեր Ազգային Եկեղեցին, մեր Պատմութիւնն ու աւանդութիւնները զսր պարտինք, ուր եւ ինչ վիճակի մէջ ալ որ գանուած ըլլանք, ըոլոր հոգիով սիրել ու պաշտել եւ այս կերպով արդարացնել՝ աշխարհիս հնագոյն ազգերէն մէկը եղած ըլլալու մեր իրաւացի հապարտութիւնը :

Սիսալ	Ուղիղ	Էջ.	Տող
Ախջեի	Առջեի	16	24
Կամ	Կան	17	1
ազատոքիւնը	Ազատոքեանը	26	22
բնաջինչ	Բնաջինջ	26	23
կախաննե	Կախաղանն	30	2
Սուետրական	Առեւտրական խնդրոյ	34	3
դեմքերու	Գ ենքերու	41	10
են	Եւն.	47	4
Droits Internation	Droit International	51	5
Sangue	Langue	53	29
gommmercial	Commercial	55	12
շաս	զաս	59	3
ռոձեկը	ռաճիկը	62	31
ահասատուի	հասատուի	63	2
հրատարակողները	հրատարակողներ	73	8

ՅԱՌԱՋԱԲԱՆ

էջ 5

ՄԱՍՆ Ա. — Օրենք եւ իշխանութիւն. — Կառավարութեան Ձեւեր. — Երեսփ. Ժողով. — Մերակոյց. — Գործադիր իշխանութիւն. — Քաղաքացին պարտերն եւ իրաւունքները. — Ազատութիւն. — Արքայրութիւն ու Եղբայրութիւն: էջ 7

ՄԱՍՆ Բ. — Օսմ. Հայրենիք. — Օսմ. Օրենքութիւն:

էջ 21

ՄԱՍՆ Գ. — Նախարարութիւններ եւ իրենց պատօնը. — Կ. Պոլիս, Փետական Խորհուրդ:

էջ 36

ՄԱՍՆ Դ. — Օսմ. Պետորհեան վարչական բաժանումները. — Օսմ. Ասիա, Եւր. Ասիա. Օսմ. Ափրիլի:

էջ 46

ՄԱՍՆ Ե. — Միջազգային Օրենք. — Դեսպանութիւն եւ Հիմայատութիւն. — Իրենց պարտերն եւ իրաւունքները:

էջ 52

ՄԱՍՆ Զ. — Օսմ. Սահմանադրութեան հիմն, սկզբունքներ. — Օսմ. Վեհապետութիւն. — Օսմ. հայտակներութեան. իրաւունքներ. — Օրենքիր եւ Գործադիր իշխանութեանց պարտերը. — Մերակոյտին ու Երեսփ. Ժողովներուն կազմութեան պայմանները:

էջ 57

ՄԱՍՆ Է. — Հայ Ազգին Եկեղ. ու Վարչական կազմակերպութիւն. — Ընդհանրական Հայրապետութիւն. — Սայ եւ Աղքամարայ Կարողիկոսութիւններ. — Երուսաղեմի եւ Կ. Պոլայ Պատրիարքութիւնները: Ռուսահայք. — Պարսկահայք. — Հնդկահայք: Հայեր՝ Եւրոպայի և Ամերիկայի մէջ. — Տանկահայք. — Ամիրալից շրջան. — Սահմանադր. շրջան. — Եղիպահայք:

էջ 65

«Ազգային գրադարան



NL0220675

1. ԸՆԴԱՐՁԱԿ ԱՇԽԱՏԱՐՃԱԳՐՈՒԹԻՒՆ՝ Բնական, Քղզին. Եւ Առեւտրական (Պապանձ):
2. ԱՇԽԱՏԱ, ՏԱՐԱ, ԳԱՍԱԾԹԱՅՑ (Պատկերազարդ եւ Քարտիսաւոր). Գ. Տիալ. — Բնին. Քղզին. Եւ Տեղագրական:
3. ԱՇԽԱՏԱ, ՄԻՋԻՆ, ԿԱՍՐԵՆԹԱՅՑ (Պատկերազարդ եւ Քարտիսաւոր). Զ. Տիալ. — Բնին. Բաղաքական եւ Աւտոմական:
4. ԱՇԽԱՏԱ, ԲԱՐՁՐԱԳԱՅՆ, ԿԱՍՐԵՆԹԱՅՑ. Գ. Տիալ. —
5. ՀԱՄԱՊՈՅՈՑ, ԸՆԴԱ, ԱԶԳԱՅ, ՊԱՄՓ. (Արեւել. Հին Ազգեր եւ Յոյնք. Պատկերազարդ եւ Քարտիսաւոր):
6. ՀԱՄԱԾ, ԸՆԴԱ, ՊԱՏՄՓ. ՄԻՋԻՆ, ԳԱՐՈՒՆ Եւ ԿԱՐ ԱԶՐԱՅՑ:
7. ՀԱՄԱԾ, ԸՆԴԱ, ՊԱՏՄՓ. ԺԱՄԱՆԱԿԱՆԵՑ. (Ֆրանսական Մհեծ Յեղափոխութենէն մինչեւ մինը օրեկը):
8. ՀԱՄԱԾ, ՕՍՄ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ. Գ. Տիալ:
9. ԿԵՆԱԿՊՐԱՎՄԻՆ ԱՐՅՈՒՆԵ ՌԱՅԵՐԱՊԵՏԻ ԿԱԼՅԱՅՑՅՈՒՆ:
10. ԱՆՁՈՒՆԵ ՔԱՐԱՐԱՅՑՅՈՒՆ. ԿՐԹՈՒՄ ԹԵՄ:

ՄԱՍԼՈՅ ՏԱԿ

ՕՄ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ՝ Բարձրագոյն Դասընթաց. ազմարի պատկերներով եւ բարեկանութեան մէջ:

Մեծաքանչակ զնողներու գոհացուցիչ զեղը
ՀԱՅՈՒ-ԱՐՄԱՆ ՀԱՅՈՒ-ԱՐՄԱՆ

37.331

222

